

ԷՐՏՈՂԱՆ ԵՒ ՌՈՒՅԱՆԻ ԸՆՆԱՐԿԱԾ ԵՆ ԼԵՈՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՅԱՐՑԸ



Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողան հեռաձայնային հաղորդակցութիւն ունեցած է իր իրանցի պաշտօնակից Յասան Ռուհանիի հետ: «Անատոլու» լրատու գործակալութիւնը կը հաղորդէ, որ այս մասին կը նշուի Թուրքիոյ նախագահի աշխատակազմի հասարակութեան հետ կապերու վարչութեան հրապարակած հաղորդագրութեան մէջ:

Բանակցութիւններու ընթացքին Էրտողան ըսած է, որ Լեռնային Ղարաբաղի տագնապը մտած է նոր փուլ:

Շար.ը՝ էջ 8

ՊԱՅՏԸՆ ՅԱՅՏԱՐԱՐԱԾ Է ՌՈՒՄԻՈՅ, ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՒ ԻՐԱՆԻ ՆԿԱՏԱՍԱՐ ԲԱԶՄԱԲԵՒԵՐ ԲԱՂԱԶԱԿԱՆ ՍՕՏԵՑՈՒՄԻ ՄԱՍԻՆ

Միացեալ Նահանգներու նորընտիր նախագահ, դեմոկրատական ճօ Պայտըն «Սի.Էն.Էս.»-ի հետ հարցազրոյցի ընթացքին յայտարարած է Ռուսիոյ, Չինաստանի եւ Իրանի նկատմամբ բազմաբեւեռ քաղաքական մօտեցումի մասին:

«Մենք պէտք է մաս կազմենք մեծ խումբի, որպէսզի գործ ունենանք ո՛չ միայն Իրանի, այլ նաեւ Ռուսիոյ, Չինաստանի եւ այլոց հետ», ըսած է Միացեալ Նահանգներու նորընտիր նախագահը:

Միեւնոյն ժամանակ, Պայտըն ըսած է, որ մինչեւ պաշտօնը ստանձնելը չի կրնար ձեւակերպել Միացեալ Նահանգներու քաղաքականութիւնը:

«Բայց ես կ'ուզեմ վերականգնել սերտ, սերտ դաշնակցային յարաբերութիւններ թե՛ Եւրոպայի մէջ, թե՛ ալ Յնդկական ու Խաղաղական ովկիանոսներու շրջանին մէջ», աւելցուցած է ան:

Ան նաեւ խոստովանած է, որ իրեն կը սպասեն «բարդ բանակցութիւններ» Եւրոպական Միութեան հետ, եւ ինք պատրանքներ չունի այդ առնչութեամբ:



«ՌՈՒՄ ԽԱՂԱՂԱԳՆՆԵՐԸ ԱՄԵՆ ԻՆՉ Կ'ԸՆԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԵՋ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՊԱՅՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ» Կ'ԸՍԵ ՇՈՅԿՈՒ

Ռուս խաղաղապահները ամէն ինչ կ'ընեն Լեռնային Ղարաբաղի մէջ խաղաղութիւնը պահպանելու համար, անոնց ջանքերով Ստեփանակերտ վերադարձած է աւելի քան 30 հազար բնակիչ: «ՌԻԱ Նովոսթի» լրատու գործակալութիւնը կը հաղորդէ, որ այս մասին յայտնած է Ռուսիոյ պաշտպանութեան նախարար Սերկէյ Շոյկու՝ երկէ տեղի ունեցած խորհրդակցութեան ընթացքին:

Նախարարը նշած է, թէ տագնապի գօտի խաղաղապահներու մուտքը արտօնած է կարգաւորել շրջանի իրավիճակը:

«Չինաղաղարի մասին ստորագրուած եռակողմ յայտարարութեան պայմանները կը պահպանուին: Նշեմ, որ մեր զինուորները արհեստավարժ կերպով կը գործեն եւ կ'ընեն ամէն ինչ, որպէսզի պահպանուի շրջանին մէջ խաղաղութիւնը», ըսած է Շոյկու:

Ռուսիոյ պաշտպանութեան նախարարին համաձայն, Ղարաբաղ վերադարձած է աւելի քան 30 հազար գաղթական:

Բացի ատկէ, ռուս զինուորները պայթիւնավտանգ առարկաներէն կը մաքեն տեղերն ու ճամբաները:



«ՌՈՒՄԻԱՆ ԶԵ ՓՈԽԱԾ ԼԵՈՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԻՐ ԴԻՐՈՐՈՇՈՒՄԸ» Կ'ԸՍԵ ՓԵՍՔՈԿ

Ռուսիան, ինչպէս միւս երկիրները, չէ փոխած իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերեալ, այդ տարածքին պատկանելիութիւնը շատոնց որոշուած է Ապահովութեան խորհուրդի բանաձեւերով: «ՌԻԱ Նովոսթի» կը հաղորդէ, որ այս մասին լրագրողներու հետ զրոյցի մը ընթացքին ըսած է Ռուսիոյ նախագահի բանբեր Տմիթրի Փեքըով:

«Այս տարածքին պատկանելիութիւնը շատոնց որոշուած է Ապահովութեան խորհուրդի համապատասխան բանաձեւերով: Այդ ամէնը նշուած է Ապահովութեան խորհուրդի բանաձեւերուն մէջ: Ռուսիան ոչինչ փոխած է: Իրականութեան մէջ ոչ մէկ երկիր փոխած է», ըսած է Փեքըով՝ պատասխանելով այն հարցումին, թէ արդեօք փոխուած է Ռուսիոյ վերաբերմունքը Ղարաբաղի կարգավիճակին վերաբերեալ՝ Յայաստանի, Ազրայէճանի եւ Ռուսիոյ ղեկավարներու յայտարարութենէն ետք:



Շար.ը՝ էջ 8

«ՌՈՒՄԻԱՆ ԵՒ ԹՈՒՐԵԱՆ ԵՐՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆԸ ԴՈՒՐՄ ՄՂԱԾ ԵՆ ԼԵՈՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ, ԼԻՊԻՈՅ ԵՒ ՍՈՒՐԻՈՅ ՏԱԳՆԱԳՆԵՐՈՒ ԼՈՒԾՄԱՆ ՀՈՒՆՎՈՅՈՅՆԵՐԵՆ» Կ'ԸՍԵ ՊՈՐԵԼ

Եւրոպական Միութեան արտաքին եւ անվտանգութեան հարցերով բարձրագոյն ներկայացուցիչ ժոզեֆ Դորեկի կարծիքով՝ Ռուսիան ու Թուրքիան «կ'ասթանայացնեն» (խօսքը Սուրիոյ տագնապի լուծման Ասթանայի ձեւաչափի մասին է, «Ա.») Լեռնային Ղարաբաղի տագնապը, Սուրիոյ եւ Լիպիոյ խնդիրները, այսինքն՝ Եւրոպական Միութիւնը դուրս կը մղեն նշեալ տագնապներու լուծման հոլովոյթներէն: Այս մասին կը հաղորդէ ԹԱՄՍ լրատու գործակալութիւնը:

«Լեռնային Ղարաբաղի, Լիպիոյ եւ Սուրիոյ տագնապներուն նման խնդիրներու մէջ մենք ակնատեսն ենք «ասթանայացման», ինչ որ կը յանգեցնէ Եւրոպայի՝ շրջանային տագնապներու լուծման հոլովոյթներէն դուրս մղման՝ յօգուտ Ռուսիոյ եւ Թուրքիոյ», յայտարարած է Դորեկ:



Անոր համաձայն, Եւրոպական Միութիւնը պէտք է ներկայ ըլլայ այնտեղ, ուր շահեր ունի:

«Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մեր ներուժի իրականացման հարցին մէջ գոյութիւն ունեցող բազմաթիւ խնդիրներ ջնջել», նշած է Դորեկ:

ԷՐՏՈՂԱՆ. «ՓԱՐԻՉ՝ ԻԲՐԵՒ ԵԱՅԿ-Ի ՄԻՆՍԵԻ ԽՐԱԿԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՅ, ԿՈՐՍՆՑՈՒՑԱԾ Է ՎՍԱՅՈՒԹԻՒՆԸ»

Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողան յայտարարած է, որ Ֆրանսան կորսնցուցած է վստահութիւնը՝ իբրեւ ԵԱՅԿ-ի Միւսքի խմբակի Լեռնային Ղարաբաղի հարցով համանախագահ, իսկ Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոն իր երկրին համար խնդիր է: Այս մասին կը հաղորդէ «ՌԻԱ Նովոսթի» գործակալութիւնը:

«Ֆրանսան կորսնցուցած է իր վստահութիւնը՝ իբրեւ Լեռնային Ղարաբաղի հարցի միջնորդ: Ֆրանսան Մաքրոնի հետ կ'ապրի շատ վտանգաւոր ժամանակաշրջան: Ես կ'ուզեմ, որ ան շուտ ազատի Մաքրոնի բեռէն», լրագրողներու հետ զրոյցի ընթացքին ըսած է Էրտողան:



«ԱՐՅԱՆ ՖՈՒՆՏ»-Ը ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆԵԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՁՈՂ ՆԱՄԱԿ ԿԸ ՅՂԷ

Երեկ՝ ուրբաթ, 4 դեկտեմբերի յետմիջօրէին, «Արցախ ֆոնտ»-ի Լիբանանի մարմինէն պատուիրակութիւն մը այցելեց Լիբանանի մէջ Յայաստանի Հանրապետութեան դեսպանատուն, ուր հանդիպում ունեցաւ դեսպան Վահագն Աթաբէկեանի հետ եւ անոր յանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինեանին ուղղուած նամակ մը, որուն մէջ «Արցախ ֆոնտ»-ը կը դատապարտէ 9 նոյեմբերին Յայաստանի վարչապետին եւ Ռուսիոյ ու Ազրայէճանի նախագահներուն ստորագրած յանձնուողական յայտարարութիւնը, ինչպէս նաեւ կը պահանջէ վարչապետ Փաշինեանի հրաժարականը:

Ստորեկ՝ նամակին բովանդակութիւնը:

Մեծայարճ պրն. Նիկոլ Փաշինեան, Նիկոլ Փաշինեան Յայաստանի Հանրապետութեան

Իբրեւ արցախեան դատի յանձնառու եւ Արցախի Հանրապետութեան յաջորդական իշխանութեանց իսկ վկայութեամբ՝ իր հետեւողական ծրագիրներով Արցախի Հանրապետութեան ամրակայման գործընթացին մէջ ներդրում ունեցած կազմակերպութիւն, «Արցախ ֆոնտ»-ի Լիբանանի մարմինը կը մերժէ եւ կը դատապարտէ



Շար.ը՝ էջ 2

«ԼԱՐԱՏԵՍ ԵՆՔ ԾՈՅԻ ՏԱԳՆԱԳԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՌՆՉՈՒԹԵԱՄԲ. ԶԵՆՔ ԿՐԱՐ ԸՆԵԼ, ԹԷ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԵՋ ՕՐՈՒՄԱՆ ՄԵՋ ՊԻՏԻ ԼՈՒԾՈՒՆ»

Կ'ԸՍԵ ԲԱԹԱՐԻ ԱՐՏԱԶԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐԸ

Զաթարի արտաքին գործոց նախարար Մոհամետ պըն Ապտելռահման նշեց. «Լաւատես ենք Ծոցի տագնապի լուծման նկատմամբ. չենք կրնար ըսել, թէ բոլոր խնդիրները մէկ օրուան մէջ պիտի լուծուին»:

Զաթարի արտաքին գործոց նախարարը յայտնեց, որ Ծոցի տագնապի դրեւէ լուծում համապարփակ պէտք է ըլլայ եւ Ծոցի միասնականութիւնը պահպանէ:

Պըն Ապտելռահման յոյս յայտնեց, որ հարցերը ճիշդ ուղղութեամբ կ'ընթանան, «սակայն չենք կրնար կանխատեսել, եթէ շարժումը անմիջական է կամ տագնապը ամբողջովին պիտի լուծէ»:

ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ. «ՀԻՄԱ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿԵԱՆՆ Է»

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ Արծուիկ Մինասեան «Արմինիւզ»-ի «Օրախնդիր» հաղորդումին ատեն յայտարարեց, որ Հայրենիքի փրկութեան շարժումը վերկուսակցական է, համահայկական, անոր տէրն ու տնօրէնը ժողովուրդն է, եւ հանրային ճնշումը պէտք է այնքան ուժեղանայ, որ դաւաճան Նիկոլ Փաշինեանին համակարծիք «Իմ քայլը» դաշինքի տրոհում տեղի ունենայ. «Առայժմ Փաշինեան սոսնձուած է աթոռին եւ իր նեղ շրջապատը կը փորձէ պահել բացառապէս սպանախիթներով ու խոստումներով», աւելցուց ան:



Շար.ը՝ էջ 5

ՀՄԵՄ-Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆԵԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՁՈՂ ՅՈՒՇԱԳԻՐ ԿԸ ՅԱՆՉԷ ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՊՆԱՏԱՆԸ

Երեկ, 4 դեկտեմբերի յետմիջօրէին, ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը՝ բաղկացած դիւանի անդամներ Վաչէ Նաճարեանէ, Վիգէն Աւագեանէ եւ Թալին Օրտոլեանէ, այցելեց Լիբանանի մէջ Յայաստանի դեսպանատուն եւ դեսպան Վահագն Աթաբէկեանին յանձնեց Յայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին հրաժարականը պահանջող յուշագիր մը, որուն մէջ կ'ըսուի.-

«Շատ պիտի փափաքէինք Արցախեան պատերազմէն ետք ձեզի ուղղուած այս պաշտօնական գիրով շնորհաւորել ձեզ եւ հայկական քաջարի մեր բանակը՝ Արցախի մէջ արձանագրուած յաղթանակին համար:

Շատ պիտի ուզէինք շնորհաւորել ձեր կառավարութիւնը՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» տեսլականին իրագործման համար:

Շատ պիտի ուզէինք շնորհաւորել նաեւ մեր ժողովուրդը, ինչպէս Արցախի պատերազմին ամբողջ տեսողութեան, նաեւ պատերազմէն ետք իր դրսեւորած համահայկական միասնականութեան եւ ազգային համերաշխութեան համար:

Սակայն, իրականութիւնները կը պարտադրեն այլ բան:

9 նոյեմբերին մեր հայրենիքը, յանձինն ձեզի, ստորագրած է իր պատմութեան ամենէն անձնատուական եւ նուաստացուցիչ համաձայնագիրներէն մէկը: Մեր բանակն ու զինեալ ուժերը կրած են ծանր պարտութիւն՝ իրենց ետին ձգելով բազմահազար զոհեր, վիրաւորներ, հաշմանդամներ, անհետ կորսուածներ, գերիներ եւ գաղթականներ:

«Նոր պատերազմ, նոր տարածքներ» տեսլականը յաջողութեամբ իրագործած է թշնամի՛ն, հայութենէն խլելով ծով արեւմտ եւ անասելի գոհաբերութեամբ ձեռք բերուած, ռազմավարական նշանակութիւն ունեցող հողատարածքներ, որոնք Արցախի ու Հայաստանի հողային անվտանգութիւնը կ'երաշխաւորեն եւ մեր ժողովուրդին խաղաղ ու ապահով գարգացումը կ'ապահովեն:

Այս բոլորին յոյս տակ ստեղծուած է համաժողովրդային բողոքի, գայլոյթի եւ ընդվզումի ալիք՝ կացութեան մեղաւորները ճշդելու եւ զանոնք պատասխանատուութեան ենթարկելու պահանջով: Հիասթափութիւնն ու յուսախաբութիւնը ամէնուրեք է: Մեր ժողովուրդը, արդարօրէն, կ'ուզէ գիտնալ, թէ այդ ինչպէ՛ն պատահեցաւ, որ «Յաղթելու ենք» որոշումով ճամբայ ելած համահայկական պատերազմը աւարտեցաւ չափազանց անփառունակ, «Յանձնելու ենք» որոշումով:

Հայ ժողովուրդին կարելոր մէկ մասնիկն ալ կը կազմէ Հայ մարմակերթական ընդհանուր միութիւնը՝ ՀՄԸՄ-ը, որ պատերազմի ամբողջ տեսողութեան գօրաշարժի ենթարկեց աշխարհասփիւռ իր 111 մասնաճիւղերը եւ նիթաբարոյական որեւէ աջակցութիւն չզլացաւ գոյամարտի յաղթական ելքին ապահովման: ՀՄԸՄ-ի Հայաստանի միաւորը՝ ՀՄԸՄ-ՀԱՄԿ-ը առաջնագիծի հայ կամաւորներուն ապահովեց անմիջական անհրաժեշտութեան իրեր, զբաղեցաւ Արցախէն գաղթական ընտանիքներու ընկերային ծանր վիճակով եւ անոնց պատանիներու դաստիարակական ծրագիրներով:

Ազգային պարտքի գիտակցութեամբ, ՀՄԸՄ-ականներ «Հայաստանի համահայկական հիմնա-

Շար.ը՝ էջ 8

ՅՈՈՒՏԵՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԼԱՐԱՏԵՏՈՒԹԵԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԱԿԸՆԹԱՑՈՒԹԵԱՆ ՄԵՋ

ԼԻԲԱՆԱՆՑԻՔ ԿԸ ՓՈՐՁԵՆ ԿԱՌՉԱԾ ՄՆԱԸ ԽՈՍՏՄՆԱԼԻՑ ՅՈՒՍԱՏՈՒ «ԳԱՐԱՆԱՅԻՆ» ԶԱՅԼԵՐՈՒ

Ֆրանսայի նախածննությունամբ վերջերս գումար-լած Լիբանանի օժանդակության յատուկ առցանց երկրորդ խորհրդաժողովը երկսայրի սուրի նման լաւատեսության եւ յոռետեսության մթնոլորտ ստեղծեց ժողովրդային շրջանակներուն մօտ: Փաս-տօրէն, աւելի քան երեսուն երկիրներու պատկան ղեկավարներու ներկայութեամբ կայացած խօսակ-ցութեանց առանցքը կազմած էին բարեկարգչա-կան քայլերու անհրաժեշտութիւնը՝ իբրեւ անուղ-ղակի նախապայաման խոստացում օժանդակու-թեան տրամադրման: Այս գծով Բրիտանիոյ Միջին Արեւելքի հարցերու պետական նախարար Ճէյմս Զլենվորի աւարտելով իշխանութեան պետերուն հետ իր հանդիպումները, կոչ ուղղեց իշխանութիւն-ներուն «աշխուժ քայլերու դիմելու» փրկելու համար Լիբանանը»: Նմանապէս, Լիբանանի մէջ ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարի անձնական ներկայացու-ցիչ Իան Զիւպիչ ընկերային ցանցի վրայ կատարած իր գրառումով կոչ ուղղեց փութալու կացութեան բարեփոխման, ուր առաջնակարգ քայլ կը նկատուի կառավարութեան կարգավիճակի յստակացումն ու նոր կազմի յառաջացումը:

Սակայն այս ուղղութեամբ Պաապտայի պալա-տի թէ նշանակեալ վարչապետ Սաատ Յարիրիի աղբիւրներ անհաւանական կը նկատեն Յարիրիի մօտալուտ այցելութիւնը Պաապտա: Խորքին մէջ այս հարցը կառավարութեան «պատշաճ» կազմի յառաջացումէն անդին կը վերագրուի իշխանու-թիւններու լիազօրութեանց եւ անոնց տարողութե-ան շեշտաւորման միտումներուն: Փաստօրէն նա-խագահ զօր. Միշէլ Աունի մօտիկ աղբիւրներու կարծիքով, նախագահ Աուն կը մերժէ, որ իր իշխա-նութեան օրով առաւել եւս «նահանջէն կամ տկա-րանան քրիստոնեաներու իրաւունքներն ու լիազօ-րութիւնները»: Իսկ նշանակեալ վարչապետ Սաատ Յարիրիի, ինչպէս նաեւ խորհրդարանի նախագա-հին եւ անոնց դաշնակից ուժեր կառչած կը մնան իրենց վերապահուած «անգիր» հեղինակութիւննե-րուն եւ լիազօրութիւններուն:

Զարգեքական այս տարակարծութիւններէն եւ արգելքներէն անդին կան նաեւ առաւել մտահոգիչ երեւոյթներ, տնտեսական, առողջապահական, կըր-թական թէ ելեմտական առումով: Այս գծով հրա-ժարեալ վարչապետ Յասսան Տիպպ երէկ ՄԱԿ-ի յատուկ մէկ ժողովին արտասանած իր խօսքին մէջ շեշտեց Լիբանանի անվիշական օժանդակութեան կարիքը, յատկապէս նիւթական եւ առողջապահա-կան մարդերուն մէջ: Տնտեսական առումով կարգ մը (թիւով 350) սննդեղէններու եւ ուտեստեղէնի պե-տական նիւթական օժանդակութիւնը վերացնելու կամ կրճատելու հաւանականութիւնները խոր մտահոգութիւն կը պատճառեն առանց այդ ալ տըն-տեսական անցուկ վիճակի մէջ գտնուող լիբանան-ցիներու կարեւոր մէկ հատուածին: Այս իմաստով տեղական թէ արտաքին ուսումնասիրութիւններ վտանգաւոր ցուցանիշներ կը թուեն: Օրինակ՝ հրա-ժարեալ վարչապետը իր խօսքին մէջ նշեց, թէ լիբա-նանցիներու 60 առ հարիւրը աղքատութեան մատնը-լած է, իսկ 23 առ հարիւր համեմատութիւնը՝ խիստ աղքատութեան կարմիր գիծը անցած է տիրող պայ-մաններուն բերումով: Տակաւին, «Զորոնա» ժաիրի համաճարակին ամենօրեայ աւերները յաւելեալ մղձաւանջի մատնած են լիբանանցիները:

Ասոնց կողքին կայ նաեւ ապահովական սարսա-փը, որուն գծով Պաշտպանութեան գերագոյն խոր-հուրդի ժողովին ապահովական մէկէն աւելի կողմեր մտավախութիւններ յայտնած են ապահովական հաւանական ցնցումներու եւ ահաբեկչական գոր-ծողութիւններու գծով: Թէեւ կարգ մը աղբիւրներ անհաւանական նկատեցին նման դէպքեր՝ շեշտե-լով, որ հաստատ տուեալներ կը պակսին, սակայն լիբանանցիք ասիկա ալ կը նշեն զիրենց արտա-գաղթի մղելու կոչուած պատճառներուն մէջ: Այսու-հանդերձ լիբանանցի զօրավար Ահմատ Ֆարիսը կը հաստատէ, որ ապահովական «պատերազմ» հաւանական չէ ներկայիս՝ հիմնաւորելով իր տեսա-կետը:

Այս բոլորի լոյսին տակ արտաքին կողմեր կը շեշ-տեն Լիբանանի օժանդակութեան եւ փրկութեան անհրաժեշտութիւնը: Այս վարկածի ջատագովե-րէն է Ֆրանսան, որուն արտաքին գործոց նախա-րար Ժան Իվ Լը Տրիան երէկ վերահաստատեց իր երկրին զօրակցութիւնը Լիբանանին՝ միաժամա-նակ շեշտելով ֆրանսական իշխանութիւններու պատրաստակամութիւնը անմիջական օժանդակու-թիւն տրամադրելու Լիբանանին: Իսկ տնտեսական տագնապին գծով նոյնպէս Բրիտանիան եւ արտա-քին այլ կողմեր, ինչպէս նաեւ միջազգային ազդե-ցիկ կազմակերպութիւններ արդէն իսկ ձեռնարկած են Լիբանանի օժանդակութեան իրենց ծրագիրնե-րու գործադրութեան: Այս ծիրին մէջ կարելի է դասել երէկ Եւրոպական Միութեան նախածննած օժան-դակութեան քայլը Լիբանանի գծով: Նմանապէս նուազ յուսադիր չէ վերջերս Լիբանանի Կեդրոնա-կան դրամատան կառավարիչ Ռիատ Սալամէի այն յայտարարութիւնը, թէ մարտ 2021-ին ելեմտական, յատկապէս դրամատնային մարզը դրական քայլեր պիտի իրագործէ: Այս բոլորին հետ միասին Լիբա-նանի նկատմամբ խոստմաւից նոր քայլեր կ'անըն-կալուին Միացեալ Նահանգներու նորընտիր նա-խագահի վարչակազմէն, որ հազիւ թէ քանի մը ամիսէն առիթ ունենայ իր ուշադրութիւնը Լիբանա-նի վրայ կեդրոնացնելու: Իսկ ֆրանսայի նախագա-հական աղբիւրներու համաձայն, նախագահ Էման-ուէլ Մաքրոն կը նախատեսուի, որ դարձեալ Լիբա-նան այցելէ յունուար 2021-ի երրորդ շաբաթը:

Յռտետեսութեան եւ լաւատեսութեան այս մա-կընթացութեան մթնոլորտին մէջ լիբանանցիք կ'ու-զեն կառչիլ «ծիթենիի խոստմաւից ճիւղի» մը:

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ՝

ՍՈՒՍԱՈՒԻ. «ԿԸ ՄԵՐԺԵՆՔ ԶԸՉՊԱՆԼԱՅԻ ԴԵՄ ԱՐՁԱԿՈՒՈՂ ՍՈՒՏ ՈՒ ԱՆՅԻՄՆ ՅԵՐԻԻՐԱՆՔՆԵՐԸ»

«Նախանձախնդիր ենք ազատ ու պատասխանա-տու խօսքին եւ կը հաւա-տանք, որ կան արժանա-պատիւ ու ողջմիտ դա-տաւորներ», յայտարարեց «Հաւատարմութիւն դի-մադրութեան» պլոքի ան-դամ երեսփոխան Իպրա-հիմ Մուսաուի երէկ դա-տարանի մուտքին մամլոյ ասուլիս մը տալով՝ ներ-կայութեամբ խումբ մը պաշտպան փաստաբան-ներու եւ համակիրներու: Ան յայտնեց, որ նախ եւ առաջ իրենք դատական հարց ներկայացուցած են «Լիբանա-նեան ուժեր» կուսակցութեան կայքին եւ նախկին երեսփոխան Ֆարես Սուէյտի դէմ՝ նշելով, որ գործակցաբար խումբ մը փաստաբաններու, պիտի շարու-



նակուին դատական հայցերը այլ անձ-նաւորութիւններու եւ հաստատու-թեանց դէմ, որոնք «անհիմն սուտերով ու յերիւրանքներով կ'ամբաստանեն Հրգպալլան Պէրրութի Նաւահանգիստի պայթումին պատասխանատուութեան գծով»:

ՄԱՍԼՈՅ ՍՈՒԼԻՍ ՄԸ ՏԱԼՈՎ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀԱՄԱՆ ՀԱՄԱՆ ԱՆԴԱՐԱՐՁԱՒ ՌՈՒՄԷԻ ԲԱՆՏԻՆ ՄԵՋ «ՔՈՐՈՆԱ»-Ի ԺԱՂԻՐ ՏԱՐԱԾՄԱՆ ՎՏԱՆԳԻՆ

Առողջապահութեան նախարարի պաշտօնակատար Համատ Հասան երէկ մամլոյ ասուլիս մը տուաւ՝ ներ-կայութեամբ նախարարութեան եւ մի-ջազգային պատկան կազմակերպու-թեանց ներկայացուցիչներու: Այս առի-թով Հասան անդրադարձաւ երկրի, յատկապէս՝ Ռումիէի բանտին մէջ տի-րող առողջապահական իրավիճակին եւ «Զորոնա»-ով վարակուած պարա-գաներուն: Ան յայտնեց, որ գործակցա-բար առողջապահութեան համաշխար-հային կազմակերպութեան եւ Միջազ-գային դրամական ֆոնտին, կարելի եղած է 10-էն 17-ի աւելցնել վարակ-եալներու հոգածութեան յատուկ հիւան-դանոցներու թիւը, ինչպէս նաեւ ապա-հովուած է «Փ.Ս.Պ.Ռ.»-ի քննութեանց յատուկ սարքերու եւ յարակից ծախսե-րու հոգածութիւնը: Նոյն ծիրին մէջ, Ռումիէի բանտին զանազան բաժա-նումքներուն մէջ վարակուած արգելա-փակեալները մեկուսացուած են, իսկ միացեալ բանտարկեալներուն գծով յաւելեալ հոգածութեան եւ կանխազ-գուշական միջոցառումներ որդեգրու-ած են: Յարց կարելի եղած է մինչեւ

հազար վարակեալներու յատուկ հո-գածութիւն ցուցաբերելու կարելիու-թիւն ստեղծել:

ՊԱՍԼԱԳԵՔԻ ՆԱՅԱՆԳԱՊԵՏԸ ԱՅԱՉԱԿ ԶՆՉԵՑՈՒՑ
Միւս կողմէ, Պաալպեքի Նահանգա-պետ Պաշիր Խողը զգուշացուց, թէ շըր-ջանին մէջ «Զորոնա»-ով վարակուած-ներու զգալի աճ արձանագրուած է: Պաալպեք Լիբանանի մէջ վարակ-ւածներու առաւելագոյն պարագաներ ունեցող երկրորդ շրջանը դարձաւ: Ըստ շրջանի առողջապահական պատկան մարմիններուն, շաբաթ մը եւս առիթ պիտի տրուի խստացնելու կանխազգուշական միջոցառումները, այլապէս՝ շրջանը պիտի մեկուսացուի մինչեւ վարակեալներու ապաքինում:

ՎԱՐԱԿԵԱԼՆԵՐՈՒՆ ԹԻՐԸ ԿԸ ՃԱՐՈՒՆԱԿԵ ԱՃԻՆ
Իսկ «Զորոնա»-ի ժաիրով վարակ-ւածներու առօրեայ հաշուարկին գծով առողջապահութեան նախարարութիւ-նը յայտարարեց, թէ երէկ 1478 պարա-գայ եւ 11 մահ արձանագրուած է:

ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ԿԱՐԸ ԼՈՒՐԵՐ

●ԴԵՅՐՈՒԹԻ Նաւահանգիստի գոհե-րու ընտանեկան պարագաներ երէկ՝ ուրբաթ, 4 դէկտեմբերին, իրենց ոճով նշեցին 4 օգոստոսին պատահած պայ-թումի տխուր դէպքին քառամսեակը: Անոնք իրենց բողոքի ելոյթին մէջ իշ-խանութեանց պատկան մարմիններէն պահանջեցին լիազօրել դէպքին հե-տաքննութիւնը ստանձնած դատախա-զը, որ կարենայ հաշունդութեան կանչել Նաւահանգիստի պայթումին յանցագործները, «մեծերը, նախքան փողբերը»: Անոնք «թատերական խեղ-կատակութիւն» որակեցին Նաւահան-գիստի պայթումին պատասխանատու յանցագործներուն գծով կատարուող դատական հետաքննութիւնները:

●ԵՐԷԿ երէկոյեան խումբ մը ցուցա-րարներ պաշարեցին Համրայի «Ի.Ե.Ե.յ. Պիզնէս Սըուլ»-ի շէնքը, ուր կը գտնուէր Կեդրոնական դրամատան կառավարիչ Ռիատ Սալամէ՝ բարձ-րաստիճան պատասխանատուներու հետ: Հակառակ իրենց փորձերուն, ցուցարարները չկոցան մուտք գործել շէնք եւ բախում ունեցան տեղւոյն պա-հակ ոստիկաններուն հետ:

«ԱՐՑԱՆ ՖՈՐՏ»-Ը ՎԱՐՉԱՊԷՏ ՓԱՇԻՆԵԱՆԻ...

Ճարուակուած Ա. Էջէն
9 Նոյեմբերին իբրեւ վարչապետ՝ ձեր կողմէ տխրահռչակ եռակողմ համաձայնա-գիրի ստորագրութեան փաստը:
Համաձայնագիրը ո'չ միայն Հայաստանի համար յանձնուողական է, այլեւ անվտանգութեան հիմնահարցեր կը ստեղծէ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի հայեցի լինելութեան համար՝ խնդրահարելով նաեւ Հայաստանի գերիշ-խանութիւնը:
Անկիւ հակասահմանադրական տարրեր կը պարունակէ եւ ստորագրուած է գրեթէ միանձնեայ որոշումով, առանց պետական անհրաժեշտ հիմնարկներու հետ խորհրդակցութեան եւ հաւանութեան, ինչպէս՝ Հայաստանի Հանրապետու-թեան նախագահ, արտաքին գործոց նախարար, Ազգային ժողով եւ խոստաց-ւածին հակառակ՝ հայ ժողովուրդը:
Հետեւաբար, թաքուն ու գրեթէ միանձնեայ որոշումով առնուած քայլը, դա-ւադրական կը նկատուի իր ոճով եւ էութեամբ:
Հատապարտելի կը գտնենք նաեւ այս գծով ժողովրդային ընդվզումի ալիքը բռնաճնշելու եւ տարբեր սաղորանքներու ենթարկելու իշխանութեանց որդեգրած միջոցները՝ պահանջելով անոնց դադրեցումը եւ քաղաքական բանտարկեալնե-րու ազատ արձակումը:
Համազգային աղէտն եւ համաձայնագիրի հետեւանքով ստեղծուած ճգնա-ժամէն անցնցում կերպով դուրս գալու համար, կը պահանջենք՝ օրինական եւ անցնցում պաշտպան գործընթացի մը անցումը, որ կ'ենթադրէ ձեր հրաժարա-կանին կամ միաշտնադրկումին միջոցով՝ կազմութիւնը անցումային եւ ազգա-յին համաձայնութեան կառավարութեան մը, որ կրնայ յաղթահարել ճգնաժամը եւ համաձայնագիրի հետեւանքները մեղմել, այնուհետեւ՝ Ազգային ժողովի ար-տակարգ ընտրութիւններ կազմակերպելով:
Ներկայ կառավարութիւնը տարբեր առումներով վ իժնակի չէ համազգային զօրաշարժ ստեղծելու՝ ճգնաժամն ու համաձայնագիրի հետեւանքները մեղմելու եւ աստիճանաբար յաղթահարելու առնչութեամբ:
Վերականգնումի եւ համազգային մեր իրաւունքներու պաշտպանութեան ճա-նապարհային քարտեղը կրնայ ընթացք առնել միայն այս մեկնակետով:

Յարգանք՝
«ԱՐՏԱՆ ՖՈՐՏ»-Ի
ԼԻԲԱՆԱՆԻ ՄԱՐՄԻՆ

«ԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՖՐԱՆՍԱՆ Կ'ԱՌԱՋՆՈՐԴԵՆ ԱՐՑԱԽԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՆՊԱՍՏՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ»
Կ'ԸՍԵ ԴՈԿՏ. ՅԱՐՈՒԹԻՆ ԳԵՐՐԳԵԱՆ



«Ազգակ»-ի 18-րդ առցանց լսարանին զեկուցեց ֆրանսահայ պատմաբան դոկտ. Յարութիւն Գեդրգ-եան, որուն նիւթն էր «Ֆրանսայի ծերակոյտի որոշու-մին նշանակութիւնը»:
Հասախօսը նախ պարզեց, որ Նիւթը որոշուած ատեն տակաւին Ֆրանսայի խորհրդարանը նման որոշում չէր կայացուցած, հետեւաբար վերլուծումը ընդայնեց թէ՝ ծերակոյտին եւ թէ՝ Ազգային ժողովին որդեգրած բանաձեւերուն վրայ, անմիջապէս նկա-տել տալով, որ ծերակոյտի պարագային ներկանե-րուն թիւը շուրջ 300 էր, մինչ խորհրդարանի պարա-գային՝ 185, շուրջ 600-ի վրայ: Գեդրգեան պարզաբա-նեց, որ ծերակոյտին մէջ 1 դէմ քուէարկող ֆրան-սա-Ազրպէյճան բարեկամական յանձնախումբի նա-խագահն էր:



Այնուհետեւ ան ներկայացուց Ֆրանսայի եւ Թուր-քիոյ նախագահներ Մաքրոնի եւ Երտողլանի միջեւ գոյութիւն ունեցած յարաբերութիւնը, Մաքրոնի շըր-ջապատին մէջ հայ ազդեցիկ անձնաւորութիւններու ունեցած հաւանական դերը եւ ընդհանրապէս Ֆրան-սա-Թուրքիա լարուած յարաբերութիւններու աշ-խարհագրութիւնը:

Այս բոլորին կ'աւելնայ նաեւ Յեղասպանութեան ճանաչման եւ ժխտողականութեան դէմ նախկին որոշումներու հոլովոյթը, որ, ըստ Էութեան, ստեղ-ծած է ֆրանսական աւանդութիւն մը:
Խօսելէ ետք ՕԹԱՆ-ի մէջ Ֆրանսայի ներս-դուրս կարգավիճակին եւ այդ ծիրին մէջ վերջերս ունեցած դերակատարութեան մասին՝ Գեդրգեան կեդրոնա-ցաւ Արեւելեան Միջերկրականի մէջ Յունաստանի եւ Կիպրոսի սպառնացող Թուրքիոյ դէմ Ֆրանսայի առած գործնական գործողութիւններուն վրայ:
Յատուկ վերլուծումի ենթարկելով Եւրոպական Միութեան նախագահներու եւ վարչապետներու յա-ռաշիկալ վեհաժողովին Արցախի օրակարգով Ֆրան-սայի կատարելիք դերը, դասախօսը լուսարձակի տակ առաւ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակին մէջ Ֆրանսա-յի հաւանական վերաշխուժացումը:
Դոկտ. Յարութիւն Գեդրգեան ներկայացուց նաեւ մարդասիրական այն աշխատանքը, զոր Ֆրանսան կը տանի թէ՝ քաղաքներու, թէ՝ նահանգային խոր-հուրդներու եւ թէ՝ կառավարութեան մակարդակնե-րուն վրայ՝ ակնկալելով նման քննոյթի աշխատանք-ներու ծաւալումը: Կանխատեսելով ռուս-ֆրանսա-կան հաւանական գործակցութեան մը ձեւաւորումը՝ դոկտ. Գեդրգեան ներկայացուց այն հաւանական կէ-տերը, որոնց շուրջ կարելի պիտի ըլլայ գործակցու-թիւն ծաւալել:

Շեշտելով այսօրուան սահմանուած դրութեան ժամանակաւոր բնոյթը՝ դոկտ. Գեդրգեան իբրեւ հետագայ աշխա-տանքներու ուղղութիւն նշեց ինքնորոշման իրաւունքի ճամբով ան-կախութեան ուղին եւ Լեռնային Ղարաբաղի վերակազմակերպումը կամ վերասահմանա-գծումը:
Վերլուծական դա-սախօսութեան յաջոր-դեց տեսակետներու եւ հարցումներու ճամբով հետաքրքրական քըն-նարկում:

Կ'ՈՒՉՈՒԻ

Ոսկերչատուն մը կարիքը ունի վար-պետի՝ մաթիքըսի, ոսկերչի (սեռե-քեր), աղամանդաշ-արի, եւ ոսկի փայ-լեցնողի: Հեռ. 01-266514 կամ 03-207772:

«ԱԶԳԱԿ»-Ի ՖՈՐՏԻՆ

- Յովսէփ Լատոյեանի մահուան առի-թով, փոխան ծաղկեպսակի՝
- Տէր եւ տիկին Չաւէն Պոյաճեան 200.000 լ. ո.
- Տէր եւ տիկին Հրայր եւ Զարոյին Տէր Թորոսեան 150.000 լ. ո.
- Բիւզանդ Պետրոսեան 150.000 լ. ո.
- Տիկին Արաքսի Շահինեան 100.000 լ. ո.
- Տէր եւ տիկին Հրաչ եւ Անի Պարսումեան 100.000 լ. ո.
- Տէր եւ տիկին Կարօ եւ Աղաւի Առաքելեան 100.000 լ. ո.

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸՊԵՏՔ Է ՀԱՄԱԽՄԲԵՆ ՈՂՋ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ

Յայաստանի այժմու իշխանութեան դեմ համախմբուած ընդ-դիմադիր ուժերը՝ կուսակցութիւններ, կազմակերպութիւններ եւ անոնց զօրակից կանգնող մտաւորականներ, արուեստագետ-ներ, ուսանողներ եւ ժողովուրդի այլ ներկայացուցիչներ շաբաթ, 5 դեկտեմբերին կարեւոր անկիւնադարձ մը պիտի նշեն 25 օր առաջ ծայր առած բողոքի եւ ընդվզումի այն շարժումի ճամբուն, որ կ'առաջադրէ վերջակէտ դնել Նիկոլ Փաշինեանի եւ (հետզհե-տէ նուազող) գործակիցներու իշխանութեան, ձեռնարկել հայ-րենիքի փրկութեան գործնական աշխատանքներու, որոնց ճամբով, կարելի ըլլայ ո'չ միայն նուազագոյնի իջեցնել 10 նոյեմ-բերին լոյս աշխարհ եկած պարտութեան յայտարարութեան հե-տեանքները, այլ նաեւ՝ ձեռնարկել կացութիւնը բարեշրջելու ի նպաստ Յայաստանի ու Արցախի, հասնիլ հոն, ուր կարելիու-թիւն իրենց արգիւ ուժերու ուժերուն հետ գործակցութեամբ եւ համախոհութեամբ, ջնջել տխրահռչակ համաձայնագիրին վնասակար տարրերը։

Հինգշաբթի, 3 դեկտեմբերին, ՀՀ Դաշնակցութիւնն ու անոր կողքին համախմբուած կուսակցութիւնները պաշտօնապէս յայ-տարարեցին, որ իբրեւ փոխանցման կառավարութեան վարչա-պետ՝ կ'առաջադրեն Վազգէն Մանուկեանի թեկնածութիւնը։ Անոնք նաեւ յայտարարեցին, որ իրենց քայլերը պիտի ըլլան հա-մաձայն օրէնքի տրամադրութեանց, որպէսզի երկիրը (ինչպէս առաջին օրէն իսկ կը պահանջէին) ԱՆՅՆՅՈՒՄ իրականացնէ իշ-խանափոխութիւնը, Հայաստան-Արցախի ու հայուութեան վայ-րաշարժը վերադառնայ բնականոն ուղիին, որմէ շեղում արձա-նագրուեցաւ 27 սեպտեմբերէն ստիկ։

ԹԱՓՓԱԾՈՒԹԵԱՆ ՑՈՒՑԱՅԱՆԴԵՍ

Այս փուլին, եւեւորդ է երկար խօսիլ ստորագրուած յայտա-րարութեան աղետալի բնոյթին եւ նոյնքան աղետալի հետե-ւանքներուն մասին, որոնք որ ըստ օրէ երեւան կու գան մեր հայ-րենիքի հորիզոնին վրայ։

Ո'չ մէկ կանկած, որ յայտարարութեան միակ դրական երեւը (այլապէս կասկածաբիլի) պատերազմին դադարեցումն էր, արեան բաղնիքին ու քանդումներուն կասեցումը։ Ատկէ անդին՝ կը տարածուին ահաւոր եւ մեծ մասամբ անհարկի կորուստնե-րու դաշտերը, որոնց ցանկագրումը կը կատարուի ամէն օր եւ նոր ամպեր ու անորոշութիւն կը տարածեն Յայաստանի ու Ար-ցախի ապագային վերեւ։

Որքան ալ որ իշխանութիւնները փորձեն մաքրաջրել Ն. Փա-շինեանի ստորագրած համաձայնութիւնը, տարակոյս չկայ, որ անիկա ո'չ միայն ազգավնաս է ու Անիի պատմական վաճառքին հազարամետակը կը նշէ, այլ նաեւ կը մատնէ լիակատար... թափփածութիւն, անհեռատեսութիւն եւ քաղաքական տհա-սութիւն։ Վկայութի'ն կ'ուզէք. Արցախի եւ Յայաստանի սահ-մաններ կը վերագծուին մեր կամքէն իրողապէս անկախ, կ'ու-րախեցնեն, որ Կապալիի օդակայանը հայերու կը ձգուի, գե-րիներու փոխանակման թղթածորքը մատնուած է անորոշու-թեան (Յայաստանի նախագահն ու մտաւորականներ օտարնե-րու դուռը ափ առած են), ու տակաւին... այլ անորոշութիւններ ու աննպաստ ընթացքներ։ Այս բոլորին մէջ ո'չ Յայաստանի, ո'չ ալ Արցախի իշխանութիւնները ազդու ներկայութիւն են, սահ-մանադրութեան, հողային ամբողջականութեան պահպանման եւ այլ տարրական նախադրեալներու մասին խօսք չ'ըլլար։

Աւելիք. իշխանութիւններուն կողմէ ուղղակի եւ անուղղակի կերպով ծախու հանուած են այն (ինքնախաբերութեան) տրամա-բանութիւնները, որ՝ «Այս էր կարելին, պէտք է բաւականանանք մեզի ձգուած հողերով, Արցախի քաղաքական բեռը իջաւ մեր ուսերէն, մինչեւ իսկ հանդիւրժեցէ, եթէ վաղը Հայաստանէն ալ պատառփկներ խլուին, որովհետեւ հիմա խաղաղութիւն կը տի-րէ, հանգիստ ապրելու, առեւտուրի եւ տնտեսական զարգաց-ման կարելիութիւններ կան...»։ Փորձ կը կատարուի հանրութիւ-նը համոզելու, որ Ազրպէյճան եւ անոր տեղը դարձած Թուրքիան հրաժարած են Սիւնիքն ու Չանգեզուրը, ապա նաեւ ամբողջ Յայաստանը կուլ տալու իրենց մտադրութենէն, մինչդեռ անոնց խօսքն ու գործը ուրիշ բան ցոյց կու տան։ Իսկ եթէ անոնց ծրա-գիրը իրականանայ, բնականաբար բոլոր ճամբաները կը բա-ցուին, առեւտուրը կը զարգանայ, անարգել կրնանք հասնիլ Պաքու, Տրապիզոն եւ անդին, Հայաստանն ու Արցախը... կը հայաթափուին մրցանշային արագութեամբ։ Թող անկէ ետը Դաւիթ Քէլկերէն մինչեւ Սարգսրապատի հերոսները, Հայաս-տանի Հանրապետութեան արարիչներն ու վերանկախացումը կերտողները կրնան հանգիստ ննջել, որովհետեւ ո'չ հետապըն-դելի քարտէս մնացած պիտի ըլլայ, ո'չ ալ Հայ դատ՝ իր բոլոր են-թաբանիչներով...

Մեր գլխուն կախուած «դամկէտեան սուր»-երէն մէկն ալ՝ տնտեսական անկումն է, որուն նախանշանները ի յայտ կու գան քայլ առ քայլ՝ ուրուագծելով ընկերային տագնապներ։ Ալ ի'նչ ըսեմք Արցախէն գրաւուած հողերուն վրայ ագերիներու եւ ահաբեկիչներու բնակեցման նախաքայլերուն մասին...

ՓՐԿՈՒԹԻՒՆ՝ ՄԻԱՏԵԱԼ ՃԻԳԵՐՈՎ

Աւելի քան 40 օր իշխանութեան ստապատիր «Կը յաղթենք, պիտի յաղթենք» քարոզչութեամբ կերակրուած հայութիւնը 10 նոյեմբերին աշքերը բացաւ այն վիճակին մէջ, որ կը յիշեցնէ ու-

եսթըրն տիպի դասական ժապաւենի մը հետեւեալ պատկերը. խումբ մը աւազակներ դաւադիր գործակատարի մը ցուցմուն-քով կը յարձակին ճամբորդներ ու թանկարժէք գանձանակ մը փոխադրող ձիաքարշ փոխադրակառքի մը վրայ, կառավարը եւ կողքին նստող զինեալ պահակը կը փորձեն պաշտպանուիլ, սակայն կը վիրաւորուին (կամ կը սպաննուին), սանձը կ'իյնայ վարորդին ձեռքէն, ահաբէլ դարձած ձիերը կը խոյանան յա-ռաջ՝ առանց գիտնալու, որ քիչ անդին կայ ահաւոր անդունդ մը։ Կառքը եւս ծանր վնասներ կրած է, անիւները կը սպառնան տե-դահան ըլլալ ու խորտակուիլ։ Յանկարծ պաստառին վրայ կ'ե-րեւի հերոսը՝ իր ապետական գիւնակիցներով, կը հալածէ ու կը վանէ աւազակները, յետոյ կը հասնի սանձակոտոր ձիերուն ետեւէն, կը ցատկէ անոնցմէ մէկուն կռնակը եւ սանձերը ձեռք առնելով՝ կը յաջողի զսպել անոնց դէպի անդունդ վազքը, կը փրկէ այն, ինչ որ մնացած է կառքէն, կը փրկէ մանաւանդ ճամ-բորդները։

Բնականաբար ընթերցողս պիտի ըսէ, որ Հայաստանի այսօր-ւան վիճակը շարժապատկեր չէ։ Լիովին համաձայն ենք։ Հա-յաստանի վիճակը մինչեւ իսկ չի նմանիր իրերայաջորդ պար-տութիւններ կրող ֆութպոլի խումբի մը, որուն մարզիչ-պա-տասխանատուն պէտք է պաշտօնակն ընել եւ աւելի կարող մը գործի բերել, կամ մեղադրել յարձակողական ու պաշտպանա-կան գիծերը (նման համեմատութիւններ եղան վերջին շաբաթ-ներուն)։ Երկիր կառավարելը ո'չ շարժապատկերի կը նմանի, ո'չ ֆութպոլի խումբի, ո'չ իսկ միութիւն, կազմակերպութիւն, եկե-ղեցական համավարդ եւ նման (այլապէս կենսական) միաւոր-ներու յանձնաճումին։ Երկիր մը, մանաւանդ Թուրքիոյ եւ Ազըր-պէյճանի նման թշնամիներով պաշարուած երկիր մը կառավա-րել՝ կը նշանակէ ո'չ միայն իրազեկ ըլլալ թշնամիին բացցայայտ ու թաղուն (եթէ դեռ թաքուն բան մնացած է) ծրագիրներուն, կա-րողութիւններուն եւ դիտաւորութիւններուն, այլ՝ խայիլ շատ ա-ւելի հեռուները, տեսնել, թէ անոնք ինչպիսի՞ խաղաթուղթեր ու-նին, խաղաթուղթերն որո՞նք իսկական են եւ որո՞նք շինծու ու դիւրաբեկ, կշռադատել գանոնք շրջապատող գործակիցներու եւ մրցակիցներու, մասնաւորաբար գանոնք չիանդորժելու տրամադիր կողմերուն ստեղծած հորիզոնները եւ ըստ այնմ լա-րել մեր ներքին ու արտաքին մեքենաները։

ԱՆՄԻՋԿԱՆ ԵՒ ՄՐՏԱԿԱՐԶ ԶԱՅԼԵՐ

Կը սպասուի, որ 5 դեկտեմբերի հաւաքին ընդդիմադիր ճա-կատը ներկայացնէ իր աշխատանքի ծրագիրը։ Ճակատը կրկին ու կրկին յայտարարած է, որ իր նպատակը թաղոներ խլել չէ, ինչպէս կը փորձէ խեղափորել իշխանութիւնը, այլ՝ հայրենիքն ու ազգը փրկել այս կորստաբեր ընթացքէն (կասկած չկայ, որ հայրենիքի փրկութեան կառավարութեան կազմութեան պարա-գային, անիկա ահաւոր ու բարդ վիճակ մը պիտի ժառանգէ, շատ աւելի աղետալ, քան ինչ որ Փաշինեան ձեռք բերաւ Ս. Սարգսեանի հեռացումով)։

Առաջին կարտահրաւերը, անշուշտ, խորհրդարանին մէջ այս ձախողած կառավարութենէն վտահուութեան քուէի յետս կո-չումն է։ Հոն դերակատար ըլլալու կոչուած են ո'չ միայն Բար-բաւաճ Հայաստանն ու Լուսաւոր Հայաստանը (անոնց ունեցած քուէները բաւարար չեն), այլ գիտակից մօտեցում կը սպասուի «Իմ քայլ»-ի անդամ երեսփոխաններու մէկ կարեւոր թիւէն։ Լու-սաւոր Հայաստանն միայն կէս-բերան յարած է ընդդիմադիր ճա-կատի՝ ըսելով, որ՝ «Վարչապետի պաշտօնը թափուր մնալու պարագային, իր թեկնածուն Էտմոն Մարուքեանն է»... «Իմ քայլ»-էն արդէն իսկ 5 երեսփոխան հրաժարած են խմբակէն եւ յայտնապէս յարած՝ ընդդիմադիրներուն, սակայն ատիկա բա-ւարար չէ։ Այս խմբակին մեծամասնութիւնը կը շարունակէ հա-ւատարիմ մնալ Փաշինեանին եւ տրամադիր չէ քուէարկելու անոր դեմ, ո'չ ալ Փաշինեանը տրամադիր է հրաժարելու։ Անոր ի նպաստ դիրքաւորուած քարոզչական մեքենաները կը պաշտ-պանեն այն կարծիքը, թէ Փաշինեանի կառավարութիւնը կը վա-յելէ Միւսքի խմբակին եւ այլոց զօրակցութիւնը։ Յայտնապէս մոռցուած է, որ եթէ ժողովուրդին կամքը մարմնավորող կառա-վարութիւն մը օրինական ճամբով հասնի իշխանութեան, մի-ջազգային ընտանիքը բնականաբար պիտի ճանչնայ գայն (այդ-պէս պատահեցաւ Փաշինեանի իշխանութեան հասնելու յաջորդ օրերուն)։

Կան օրինական այլ ընտրանքներ, որոնց մասին ցարդ չի իօ-տուիր։ Սկսելու համար՝ չմոռնանք, որ երկիրը մատնուած է ար-տասովոր, օրէնքի բազմաթիւ տրամադրութեանց անյարիր, օրէնք ու սահմանադրութիւն անտեսող կազութեան։ Հակաօրի-նական եւ հակասահմանադրական են հողերու ու գերիշխանու-թեն գիշումները (նշեմք գոնէ Մեղրիի անցքն ու սահմաններու գեղծումը՝ պահ մը մոռնալով խաղաղ ցուցարարներու դեմ բռն-նամիջոցներու կիրարկումը)։ Երկիրը կը գտնուի ԱՐՏԱԿԱՐԳ ՎԻՃԱԿԻ ՄԵՃ, ինչ որ կը հարկադրէ կացութենէն թէլադրուած ԱՐՏԱԿԱՐԳ ԶԱՅԼԵՐ։ Նման կացութեան մատնուած երկիրնե-րու մէջ անսովոր չէ սառեցնել մինչեւ իսկ սահմանադրական եւ այլ օրէնքներ, նման արտակարգ տնօրինումներու համար գո-յացնել ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹԻՒՆ (խօսքը հակաօրինական մի-ջոցներու կամ մինչեւ իսկ զինուորական միջամտութեան մասին չէ)։

Մինչ այդ պէտք է որդեգրել այլ արտակարգ քայլեր, որոնց, յամենայն դէպս, համաձայն պիտի ըլլայ իշխանութիւնը՝ կառ-չելով օրէնքին այն տարրերուն, զորս պիտի փորձէ իբրեւ վա-հան գործածել իր գոյատեւման համար։ Օրինակի համար, ստեղծուած վիճակը՝ ռազմական պարտութիւն եւ անոր պատ-ճառները, գաղտնի համաձայնութիւն եւ անկէ ծագած անորոշու-թիւնները (եւ նման հրամայականներ) կը հարկադրեն, որ ԴԱ-ՏԱԿԱՆ ԸՆՆՈՒԹԻՒՆՆԵՐ եւ ՀԵՏԱԴՆՂՐԻՄՆԵՐ սկսին անյա-պաղ, զինուորական ու քաղաքային առեսաններու, մինչեւ իսկ Ասահմանադրական դատարանի ու նման ոլորտներու մէջ, ի յայտ բերելու ԲՈԼՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՄԵՐԸ եւ ո'չ միայն վար-չապետին ու Արցախի նախագահին դերակատարութիւնը։

Պէտք չունիք երկար խօսելու, թէ ի'նչ պէտք է ընել՝ ուժային կառողջները հայրենիքի ամբողջութեան պահպանման առաքե-լութեան վերադարձնելու մասին, մանաւանդ որ անոր հասցէին արձակուեցան անհիմն պարսաւներ։

Տարդ անորոշ է, թէ որոնք մաս պիտի կազմեն առաջադըր-ւած կառավարութեան (օրինակ, արդեօք լուսանցքներէ հեռու արդէն կազմաւորուա՞ծ է «շուք-կառավարութիւն»)։ Մեր միտ-քին մէջ ծագող հարցականները կ'երթան անձերն անդին։ Ստեղծուած վիճակը հրամայական կը դարձնէ, որ ԵՐԿԻՒՆ ԱՄ-ԲՈՐՀՅ ԿԱՐՈՂԱԿԱՆՈՒԹԻՒՆ Երգրաւուի առաջադրուած կա-ռավարութեան մէջ։ Երկիրը կը դիմագրաւէ ներքին ու արտաքին ամենալուրջ հարցեր, տագնապներ։ Իրաքանչիւր կալուածի մէջ պէտք է գործի գլուխ բերել լայն հորիզոններով, լայնածիր կապերով եւ գործին լրջախոհութեամբ, հայրենասիրութեամբ, Հայաստանի ու հայութեան շահերը պաշտպանելու ատակ ներ-կայացուցիչներ, մասնագէտներ։ Մեկ խօսքով, սոր վարչակազ-մը պարտաւոր է ըլլալ հայութեան լաւագոյն ընտրանին, բոլո-րին լաւագոյններուն համազումարը, եւ ո'չ թէ Նկատի առնուի այս կամ այն միաւորին պատկանելիութիւնը։

Նոյնքան կարեւոր է, որ իշխանութեան հասնող կազմը հրա-ժարի անհատաբէւեռ գործելակերպէ, այլ աշխատի փոխա-դրած վտահուութեամբ եւ պայմաններուն պարտադրած նորահ-նար դրութիւններով։ Բաղդատութեան համար չենք արձանագ-րեր հետեւեալը. երբ Թիթօ մեռաւ 1980-ին, Եուկոսլաւիա որդեգ-րեց հաւաքական ղեկավարութեան դրութիւն մը, որ մօտաւորա-պէս տասը տարի կառավարեց անկէ ժառանգ մնացած երկիրը, ի վերջոյ տարանջատուեցաւ ծանօթ տագնապներուն պատճա-ռով։ Հայաստանի մէջ ներքին բաժանումներ կ'լան, հետեւաբար, ստիպողական վիճակէն բխող արտասովոր վարչաձեւ մը կրնայ աւելի՝ արդիւնաւոր աշխատանք կատարել՝ միաւորուած ձեռքե-րուն միջեւ դերերու եւ աշխատանքի արդիւնաւոր բաժանումով, եւ ո'չ թէ փոխադարձ չեզոքացումի տրամաբանութեամբ, խորհրդայինները յիշեցնող ստուերային դրութեան այլաձեւ վե-րատարդութեամբ։

Աշխատանքի յառաջիկայ դաշտերը կը տարածուին բազմա-թիւ գիծերու վրայ, բոլորն ալ՝ առաջնային եւ նոյնքան կարեւոր։ Անկախ ներքին հրատապ հարցերէն՝ կան շրջանային եւ միջազ-գային հորիզոններու պնդման հրամայականները։ Ճիշդ է, որ ստորագրուած յայտարարութիւնը սեղմ կապաւքներ կը դնէ թե՛ ներկայի եւ թե՛ առաջադրուած իշխանութեան ձեռքերուն, չա-փազանց սահմանափակ կը դարձնէ խուսափաւելու անոր կա-րելիութիւնները, սակայն պէտք է գտնել յառաջ շարժելու բանա-լիներ՝ հասնելու համար անընդունելի կէտերուն չեղարկման։ Երեցողներէն կարելի է արձանագրել հետեւեալները. Ազրպէյ-ճան (եւ անոր կողքին կանգնող Թուրքիա) ոտնակոխ ըրած են յայտարարութեան ռազմագերիներու վերաբերող կէտը, ո'չ միայն ահաբեկիչները չեն հեռացնել պատերազմի գօտիէն, այլ անոնց ընտանիքներն ալ Սուրիայի կը փոխադրեն Արցախ։

Ո՞վ կ'ըսէ, որ յայտարարութեան «միջնորդ»՝ Ռուսիա, լիո-վին բաւարարուած է ստեղծուած պատկերով։ Եթէ այսօր կը թուի, թէ Ռուսիա իր անմիջական կարգ մը դիտաւորութիւնները իրականացուցած է (այլ հարց, թէ հայկական կողմը ինչո՞ւ չյա-ջողեցաւ իր շահերը աւելի աւ պայմաններով համամարդեւ Ռու-սիոյ հետ), ան վաղը կրնայ նոյնքան հաշտ աչքով չդիտել Ազըր-պէյճանի մէջ թրքական զօրակայանի մը հաստատումը, Արցա-խէն ներս թափանցելու անոր ծրագիրները, մանաւանդ եթէ Թուրքիա շարունակէ իր առաքելութիւններ սահմանել ահա-բեկչական խմբաւորումներուն (ինչպէս որ կ'ընէ այլուր եւ ար-դէն կը ստանայ հակաադրուած, ռուսապաշտ անդին տարած-ւող հակազդեցութիւն)։ Ինչո՞ւ՞ն անտեսել Իրանի գործօնը, երբ ան ալ հարուած կը կրէ ահաբեկչական ձեռքերէ։ Իսկ եւրոպա-կան երկիրներու մէջ թրքաբարոյ արարքներու դեմ ծաւալող դժգոհութի'նը...

Ֆրանսայի խորհրդարանին եւ ծերակոյտին կողմէ Արցախի ճանաչման բանաձեւերը այսօր միայն խորհրդանշական քայլեր են, այսօր կը թուին անատամ գործիքներ, մինչդեռ կարելի է այս ու նման քայլեր վերածել փոքր ու մեծ յենարաններու, մասնաւոր-եք մեր դիմաց կը կանգնի Արցախի սահմանները վերա-կանգնելու եւ շրջանին հայութեան պատկանելիութիւնը վերջնա-կանապէս փաստելու հրամայականը. այսօրուսն պայմաններուն

Ս. ՄԱՅՆԵՐԵԱՆ

Շար.դ՝ Էջ 6

ՄԻԼՎԱ ՊԵԶԻՐՃԵԱՆ-ՃԵՐՄԱԿԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Սիլվա Պեզիրճեան-Ճերմակեան ծնած է 1947-ին, Կիպրոս։ Ինքը եւ իր մէկ հա-տիկ քոյրը դուստրերն էին Ցեղասպանու-թենէն վերապրած թալաւսցի-կեսարացի Սարգիս Պեզիրճեանին եւ ատանաջի Շաքէ Ռոսկանեանին։

Ապրած է Նեյափոլիս, Կիպրոս, մինչեւ թուրքերուն 1964-ի վայրագ ներխուժու-մը, երբ հայերն ու յոյները տեղահանուե-ցան իրենց բնակավայրէն եւ անցան դե-պի Նիկոսիա։

Յաճախած է Մելիքեան-Ուզունեան վարժարան, ապա՝ Ինկիլժ սքուլ, որմէ ետք՝ Սայփրըս քոլեճ։ Մելվինեան կրթա-կան հաստատութեան մէջ հետեւած է պալէի դասի՝ պարուսոյց ունենալով մել-զոնեանաւարտ, երաժիշտ-գեղարուեստական ղեկավար Սե-պուի Աբգարեանը։ Տան մէջ սորված է դաշնակ նուագել, երաժշտասէր մօր ուղղութիւններուն կողքին, ուսուցչուհի ու-նենալով, նոյնպէս մեղզոնեանաւարտ, դաշնակահարուհի Լու-



իզ Թումայեանը։

Ամուսնութեան բերմամբ 1968-ին, հաստատուած է Լիբանան։ 1980-ին իր ամուսինը՝ Լեւոն Ճերմակեան եւ ինք, միասնաբար հիմնած են «Ոսկեդար-հայ գիր-քերու տուն»-ը։

1980-ականներուն Ֆանարի մէջ անսակարկ նուի-րումով Սիլվա Պեզիրճեան-Ճերմակեան եղած է անգ-լերէնի կամաւոր ուսուցչուհի Գարակեօգեան հաստա-տութեան «Լէյլաւանի իրիկուան դասընթացքներու դպրոց»-ին մէջ։ Իր հեզահիւմքոյր բնաւորութեամբ ան վայելած է իր աշակերտներուն համամարկը։

Աշակերտած է Լիբանանի Էքոլ Օթէլիերի վաստա-կաւոր խոհարար Յարութիւն Աստոնեանի։ 1993-ին պատրաստած է 3 գրքոյկներ՝ «Արդի խոհանոց-ա-նուշեղեններ» , «Արդի խոհանոց-ճաշեր 1» եւ «Արդի խոհանոց-ճաշեր 2»։ Պարբերաբար եղած է հիւր-խո-հարար՝ ընդառաջելով LOU-ի Շրջանային վարչութեան տար-բեր յանձնախումբերու հրաւերներուն, որոնցմէ մէկուն ընթաց-քին ես բախտը ունեցած եմ իրեն աշակերտելու։

Մինչեւ վերջերս ինծի արտասովոր թուացող ճաշ մը կամ

բարդ անուշեղեն մը դիւրութեամբ յաջողցնելու համար երբեմն անձամբ, երբեմն հեռաձայնային կապով կը դիմէի Սիլվային։ Ան իր անուշ ձայնով եւ քաղցրահամ ու համբերատար բա-ցատրութիւններով օգտակար գիտելիքներ կը փոխանցեր ին-ծի։

Յաւագին կսկիծով իմացայ անոր առողջութեան վատթա-րացման լուրը

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՒ... ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Պատմական ցնցիչ իրադարձությունները՝ պատերազմներեն սկսեալ, իրենց յաղթանակներով թե պարտություններով, նահատակներով թե քրտություններով, մարդկային ողբերգություններով, բռնի գաղթերով, մինչեւ ջարդ ու ցեղասպանություն, իրենց արձագանգը կը գտնեն գրականության մեջ։ Մեր պարագային, Վարուժանի, Սիամանթոյի, Տրեանի, Վահան Թեքեանի, Չապլե Եսայեանի կամ Պարոյր Սեակի ստեղծագործությունները ազգային ողբերգությունը ներկայացնող յատկանշական օրինակներ են։

Ինչպէս արցախեան առաջին ազատամարտը, այս պատերազմը եւս չէր կրնար տարբեր ըլլալ եւ արձագանգ չգտնել մեր բանաստեղծության մեջ, մէկ այն տարբերութեամբ, որ աւելի քան ամիս մը պետութեան կողմէ մեզ յաղթանակի խաբէութեան մեջ պահելէ ետք, կ'իմանալինք ահաւոր իրականությունը, այն կ'աւարտեր ջախջախիչ պարտութեամբ մը՝ հողային անհաւատալի զիջումներով եւ մութ գործարքներու առնչուած բազմաթիւ հարցականներով։

Այստեղ Դիմատետրի Էջես ընտրած եմ եօթը տարբեր գորոշներէ եօթը բանաստեղծություններ, որոնք այս պատերազմի տարբեր ժամանակահատուածներուն գրուած են, եւ իւրաքանչիւրը այդ շրջանին առնչուած հեղինակներու ապրումները կամ ընդվզումը կը ներկայացնէ։ Ոճերն ու ձայները տարբեր են՝ նուրբ քնարականէն մինչեւ ընդվզողական, հռետորական շունչով, նոյնիսկ՝ խոստովանական։ Առաջին օրերու ռազմաշունչ մթնոլորտին մեջ Վեհանուշ Թեքեան «Արցախ» բանաստեղծության մեջ կը գրէ.

«Վառա՛ծ է կանթեղը, կանգներ են լեռները / Ընդդէմ լուռ, շահամէտ աշխարհի./Բացուած է գուրը եւ հիմա / Կանթե՛րը լոյս կու տայ արեւին։ / Թող զոհուած հօր զաւակներուն / Անոր կեանքը՝ ծիածաններ կամարէ, / Այրիացած իրենց մօր սրտին /

Տղոց կեանքը խինդ խնկարկէ»։

Գիտակից ըլլալով հանդերձ պատերազմին հետ կապւած ցաւերուն ու արհաւիրքերուն, քերթուածը յստակօրէն յաղթութեան կապուած տրամադրություններ կը փոխանցէ, մանաւանդ որ այս մէկը պաշտպանողական, երկիրը պա-հելու ձգտող ճակատում է, եւ կ'աւարտի սահմաններուն



անխախտելի խաղաղութեան մաղթանքով։

Չայաստանի ժամանակակից ամենատաղանդաւոր բա-նաստեղծներէն մէկը՝ Յուսիկ Արան, անկախ իշխանու-թեան կեղծիքներուն դէմ իր հրապարակային ելոյթներէն, իր «Մելոդիա» շարքով ցնցիչ կերպով կ'անդրադառնայ մեր պատրաստութեան պակասին, անձնատուական զիջումնե-րուն, որոնց զոհ գացին մեր երիտասարդ բանակայիները.

«Մենք բացեցինք ձեր թիկունքը./ Երբ դուք մեր կուրծքն էիք փակել / ձեր հասակով,առասպել հիւսեցինք ձեր շուր-ջը, / մենք մնացինք մանրածախ ու չնչին. / մեզ ստեցին, ու ստեցինք ձեզ»։

Նոյն մթնոլորտէն կու գայ Դաւիթ Մշեցիի բանաստեղ-ծությունը. ան կամաւոր մասնակիցներէն է արցախեան ճա-կատամարտին եւ միշտ ալ հանրային ջիղ ցուցաբերած է եւ կը ցուցաբերէ հայրենիքի մէջ կատարուած անցուղարձե-րուն.

«Զեզ քանդում են, Երկի՛ր, / քանդում ներս ու դրսից. /քեզ չէր քանդէլ այսչափ /անգամ արքան պարսից...»։

Անվստահութեան մթնոլորտը, երկրի քայքայումը, ան-տիրությունը եւ անկումային մթնոլորտը կը մղէ զինք, որ աղերսելու պէս պահանջէ, որ այս կացութեան գլխաւոր պատասխանատուն հրաժարի իր պաշտօնէն ...

Այստեղ երկու քնարական նուրբ ձայներ նկա-տի առած եմ, սփիւռքէն՝ Փանոս Ծերանեանը, որ կը տազնապի Դադիվանքի կացութեամբ, իսկ Չայաստանէն՝ Անահիտ Մխիթարեանը, որ քե-կումնային այս հարուածին դէմ կ'արձանագրէ, որ ի՛ր ու քնականաբար մեր սերունդի «Գիրք ճա-նապարհին» իսկապէս ծանր եղաւ։

Այստեղ ինծի թող ներուի, որ բանաստեղծու-թեան ձեւի տակ հոգեվիճակս, ապրումներս ու տազնապներս նաեւ ընդգրկեմ սոյն շարքին մէջ, ինչ որ քիչ մը ամէն հայու կացութիւնն էր ու կը մնայ այս նոր աղետին դիմաց.

«Շաքաթներով տազնապել, բարկանալէ, / ճակատագրին, ինքս ինձ դէմ զայրանալէ, / ու-րիշներու դէմ վիճելէ, / խոր տխրութեան կիրճե-րուն մէջ թաւալելէ, /յիմար տողեր կարդալէ ետք, հակազդելէ, / մոլեգնելէ,կարծես արդէն ինքնիր-մէս դուրս ելլելէ ետք / այս տողերը կրնամ գրել»։

Վստահ եմ, որ բազմաթիւ այլ արժեքաւոր քեր-թուածներ ալ յօրինուած են եւ պիտի գրուին ար-ցախեան պատերազմէն բխած. վերջ ի վերջոյ,

ինչպէս վերը նշեցի, Դիմատետրի ընկերներուս Էջերէն ընտ-րուած գրություններ են ասոնք, որոնք նոյնիսկ ապագային, երբ հատորի մէջ մտնեն, կրնան փոփոխություններ կրել։ Կարելորը, սակայն, այս ողբերգական պատերազմի տխուր իրականութեան տարբեր երեսներուն արձագան-գին ներկայացումն է։

Շարքը կ'աւարտեմ մեր երեց սերունդի մէկ ներինու մտաւորական բանաստղծին՝ Կարօ Արմէնեանի «Սրտի խօսք»-ով, որ հրապարակագրութեամբ թէ քերթողութեամբ եւ հանրային աշխուժ մասնակցութեամբ միշտ ալ ներկա-յութիւն եղած է հայ կեանքին մէջ, հոս՝ հայրենագրկման այս մորմոքին, խոցուած արժանապատուութեան եւ նա-հանջային տրամադրութեանց դիմաց խոստումի նման պի-տի յայտարարէ.

«ՅԱՅԱՍՏԱՆԸ ՀՈՍ ՎԵՐՋ ԶԻ ԳՏՆԵՐ,
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՈՍ ԿԸ ՍՎՍԻ,
Մենք մեր ուխտը ըրինք այսօրուա՛ն համար»։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՊԵՐՊԵՐԵԱՆ

ԱՐՅԱՆ

Կանթե՛ղը, վառած է կանթեղը,
Ձեթ՝ չկայ, վառած է կանթեղը.
Մեռոցք ոռնոցի մէջ գիշերուան
Նոր մանուկ, նոր պատրոյգ կ'երեւան։
Աստուա՛ծ, ինայէ քաջերուն
Որ փշրեն շղթաները բռնութեան.
հաչուեր են գերիերոս հազարներ՝
Հողը՝ երկունք, հողն երկիւղ բազմադարեան։
Վառա՛ծ է կանթեղը, կանգներ են լեռները
Ընդդէմ լուռ, շահամէտ աշխարհի.
Բացուած է գուրը եւ հիմա
Կանթե՛ղը լոյս կու տայ արեւին։
Թող զոհուած հօր զաւակներուն
Անոր կեանքը՝ ծիածաններ կամարէ,
Այրիացած իրենց մօր սրտին
Տղոց կեանքը խինդ խնկարկէ։
Թող մայրերու կսկիծն անհուն՝
Թե՛ մանկութեան օրօրներուն
Թե՛ ողջերթի համբոյրներուն
Անուշութիւնը պարուրէ։
Մատղա՛շ տղաք, կեանք չտեսած՝
մահուան հարուածը տեսան։
Եւ հայրերու նայուածքը լուռ
Իրենց գաւկին պատկերին դէմ
Հպարտ զգայ, բայց նաեւ փղձկայ։
Եւ թող ազգին մեր աներկբայ
Ալեկոծուած դրօշակը
Դափնիներու սուգի կողքին՝
Յաղթանակի երգ ու փառքով
Արփահեղեղ ծածանի։
Յաւերժօրէն ծփայ, ծփա՛յ,
Դիւցազնածին մեր Արցախին
Պահպանիչի՛ օրինանք տեղայ։
հաղաղութիւ՛ն, Երկիր.
Քանի՛ սերունդ երկնեցին քեզ,
Տո՛ւր մեր ցաւին՝ խաղաղութիւն,
Արիութեան՝ նոր խնդութիւն,
Մեր տուներուն՝ խունկ ու գինի,
Սահմաններուն՝ անխախտելի խաղաղութիւն։
Եւ տո՛ւր կրկին՝ արևաթաթախ ազգիս հայոց
Լուսաշաղափս հոծ խորհուրդիդ
Հաղորդութիւնն անվերջալոյս։

ՎԵՃԱՆՈՅԸ ԹԵՔԵԱՆ

ՄՐՏԻ ԽՕՍԸ

Բոլոր անոնց, որոնք կ'ապրին մորմոքը հայրե-նագրկման
Բոլոր անոնց, որոնք խոցուած են իրենց ինքնու-թեան խորերէն
Բոլոր անոնց, որոնք լռութեան մէջ կը կռուին թե-րաթէքութեան եւ կասկածի դեմքերուն դէմ
Բոլոր անոնց, որոնք այսօր դաժանօրէն կը հար-ցադրեն իրենց կեանքի յետին հիւլէն ՝
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՈՍ ՎԵՐՋ ԶԻ ԳՏՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՈՍ ԿԸ ՍՎՍԻ
Մենք մեր ուխտը ըրինք այսօրուա՛ն համար։

ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

ՀԻՄԱ ԿՐՆԱՄ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ

«Այս գիշեր կրնամ գրել ամենատխուր տողերը»
ՓԱՊԼՕ ՆԵՐՈՒՏԱ

Շաքաթներով տազնապել, բարկանալէ, ճակատագրին, ինքս ինձ դէմ զայրանալէ, ուրիշներու դէմ վիճելէ, խոր տխրութեան կիրճերուն մէջ թաւալելէ, յիմար տողեր կարդալէ ետք, հակազդելէ, մոլեգնելէ, կարծես արդէն ինքնիրմէս դուրս ելլելէ ետք այս տողերը կրնամ գրել։

Հող որ շահուած էր անարողարութեան դէմ պայքարներով, կռիւ արիւնոտ՝ ընդդէմ կորուստին տասնամեակներու, անցած դարերու, դեռ երազանքի ծիլ՝ վերադարձի ջարդուած հայրերու ծննդավայրի, ահա կը յանձնուեր այնքան դիւրութեամբ, առաւել տալով գետահոս արիւն, ամբողջ սերունդ մը՝ վեհ, խոստմնալի։

Այո՛, դեռ պէտք է արծանագրեմ ժողովուրդի մը ամորձատումի փորձերը տխուր, ծախողութիւններ արդարացնելու ճիգերը մեկին, նոյնիսկ մեզ ջարդած ստոր ոսոխին հետ հաշտուելու, անցեալն մոռնալու կոչերը կրկնուող, ամէն ինչ տալու կամ վտանգելու քայլերը մթին՝ վասն հանգիստի, պատառ մը հացի։

Այս երեկոյ ո՞վ կրնայ խօսքերով կամ արարքով մը մեզ մխիթարել, մեր անմեղ տղոց այսպէս դիւրութեամբ արիւնն հեղելու, դարեր շարունակ այսպէս կրկնուող ապկարութեան, դուրսէն ծրագրուած խարդաւանքին տրուելու համար, այսպէս կամակոր լուռ յանձնուելու ...

Քեզ քանդում են, Երկի՛ր, քանդում ներս ու դրսից. քեզ չէր քանդէլ այսչափ անգամ արքան պարսից... քեզ քամում են, Երկի՛ր, քամում մինչեւ մրուր. քեզ չէր քամէլ այսպէս ոչ մի Մոնղոլ Թեմուր... քեզ ծամում են, Երկի՛ր, Գառնուց մինչեւ Հաղպատ, որ չգորեց ծամել անգամ փաշան Թալեաթ... քեզ ի՞նչ ասեմ, Երկի՛ր, կամ ի՞նչ անեմ, ասա՛, որ քո թաւշեայ տղան իմ աղերսին անսայ...

ԴԱԻԹ ՄՇԵՏԻ

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՊԵՐՊԵՐԵԱՆ

ԴԱԴԻՎԱՆՔԻՆ

Դուն կը ձայնես ինձմէ ներս, սաղմոսն ինչպէս միաձայն՝ Վանականի շուրթերուն։
Դուն կը մնաս ինձմէ ներս, Ինչպէս ծփանքը խունկին՝ կիրակմուտքի աղօթքին։
Դուն կը դողաս ինձմէ ներս, Ինչպէս պատրոյգը մոմին՝ Քինախնդիր քամիներու ափերուն...

ՓԱՆՈՍ ԾԵՐԱՆԵԱՆ

Իմ մորմոքները ինձ տուն կը տանեն, կողք-կողքի կ'ապրենք ես ու մի ագռաւ, իմ որդիները կը ծնունէ ջրից, բեկումնային է հարուածը, հարկաւ։

Ափսոսանքով եմ նայում աշխարհին, իմ ափսոսանքն են հրթիռներ ու նաւ, ես չեմ չեղարկի գաղտնիքը դարի, չխուսափեցի,- այն, ինչ որ եղաւ։

Ես Մարդկությունն եմ ամփոփում իմ մէջ, իմ մէջ են նրա կողերը անցաւ, խաւարի մասին ամէն ինչ գիտեմ, այն իմ արցունք էր սալիկին ընկաւ։

Նա էր, որ պատմեց ինձ երկինքներից, նա էր, որ պիտի չծներ ինձ կաւ, հպարտօրէն եմ շրջում անցեալից, Գիրք ճանապարհի, որ ծանր եղաւ...

ԱՆԱԴԻՏ ՄԽԻԹԱՐԵԱՆ

Դուք վստահեցիք, մենք թերացանք, դուք հաւատացիք, երկմտեցինք մենք, ձեր իմաստաւորը մենք դարձրեցինք անիմաստ եւ մնացինք առ ոչինչ։
Մենք մենակ թողեցինք ձեզ բարձր լեռներում՝ ցրտի ու սառնութեան մէջ, մոռացանք խրամատների թացի ու արեան վրայ՝ զէնքը ձեռքներիդ, թիկունք շրջեցինք, երբ առաջնագծում նայում էիք ուղիդ թշնամուն։
Մենք մատնեցինք ձեր քաղաքը, բերդն ու ամրոցը, երբ դուք պարսպին կանգնած, բարձր աշտարակում եւ դարպասի առաջ հսկում էիք օրերի երթն ու ապրելու իրաւունքը մեր։
Մենք բացեցինք ձեր թիկունքը, երբ դուք մեր կուրծքն էիք փակել ձեր հասակով, առասպել հիւսեցինք ձեր շուրջը, մենք մնացինք մանրածախ ու չնչին.
մեզ ստեցին, ու ստեցինք ձեզ։
Մենք յանձնեցինք ձեր հայրենիքը եւ ձեր հայրերի հայրենիքը, թղթին դրած մէկ նիշով։
Մենք կը փնտռենք ձեզ ողջերի մէջ, դուք մեռածների մէջ կը գտնեք մեզ. բայց դուք կա՛ք, եւ նորից ենք լինելու մենք։

ՅՈՒՆԻԿ ԱՐԱ


«Մելոդիա» շարքէն

ԾԱՆՕԹ ԷՔ ՄԱՐԻՈՅԻՆ

Աշխարհի ամենին նշանաւոր մօրուքաւոր հերոսը մեծցեր է: Ան այս տարի կը տօնէ իր 35-րդ տարեդարձը: Սուփըր Մարիօ Պրոս վիտօ-խաղը առաջին անգամ շուկայ իջաւ ճափոնի մէջ, 13 սեպտեմբեր 1985-ին:

Սկիզբի օրերուն Մարիօն... պարզապէս Մարիօ չէր: Երբ ան առաջին անգամ յայտնուեցաւ, անոր անունը ճամփմեն էր (ցատկող անձը): Ան ատաղձագործ եւ երկրորդական կերպար մըն է «Տոնքի Զոնկ» անունով խաղի մը մէջ: Այդ խաղին մէջ ան պարզապէս կը ցատկէ տախտակէ տախտակ եւ կը փորձէ արգելքներէն խուսափիլ: Նիւթենտոյի այս խաղին մէջ, մեծ կապիկն է հերոսը: Սակայն արդէն ճամփմեն կը նմանի մեզի ծանօթ Մարիօյին: Ան հագուած է սաւլփեթ տաքստ մը, դրած է քաքեթ եւ ունի պէխ: Այդ ժամանակաշրջանին գրեթէ անկարելի էր այդքան փոքրիկ անձի մը վրայ գծել բերան եւ մազեր:



ճամփմեն կը դառնայ Մարիօ 1982-ին, երբ «Տոնքի Զոնկ Ճիւնիոր» խաղը կ'իջնէ արքայտի խաղին մեքենաներուն վրայ, վիտօ-խաղերու կեդրոններուն մէջ: Այս նոր անունը անոր տուած է




զայն ստեղծողը՝ Շիկերու Միյա-Մոթօ. Մարիօ անունը Նիւթենտոյի աշխատանոցներու շէնքին տիրոջ անունն է՝ Մարիօ Մեկալէ, որ իտալական ծագումով ամերիկացի գործատէր մըն է: Մէկ տարի ետք Մարիօ կը դադրի ատաղձագործ ըլլալէ եւ կը դառնայ ջրմուղագործ, իսկ երկրորդական կերպարը՝ գլխաւոր կերպար: Ան կը դառնայ հերոսը Մարիօ Պրոս **արքայտի** խաղին, որուն մէջ կը կռուի Նիւ Եորքի կոյուղիներուն մէջի եակներուն դէմ, իր եղբօր՝ Լուիճիի հետ: Սունկերու թագաւորութեան մէջ շրջելով՝ ան կը փորձէ փրկել Թոտօթիլ իշխանուհին Պրաուզըրէն, Քինկ Զուփայէն: Տեսակաւոր արգելքներ եւ վտանգներ կը սպասեն իրենց ճամբուն վրայ:

Շատ շուտ Մարիօ կը դառնայ Նիւթենտոյի խորհրդանիշ պատկերը՝ մաքորը:

Տարիներու ընթացքին ան տարբեր արհեստներ կ'ունենայ՝ ատաղձագործ, ջրմուղագործ, սակայն նաեւ բժիշկ, թենիս խաղացող, **քարթ** ինքնաշարժ քշող, նկարիչ, շինարար... Այժմ ան աւելի քան 70 վի-



ԱՆՅԱՄԱՏԱԼԻ ԲԱՅՅ ԻՐԱՄ



•Օղակաւերու հնարումէն 400 տարիներ առաջ Լեոնարտօ տա Վինչի արդէն մտածած էր, որ մարդիկ կրնային թռչիլ սորվիլ՝ թռչուններուն դիտելով:

•Ճարտարագէտները կ'ունումսահրեն սարդի ոստայնէն՝ կամուրջներու շինութիւնը բարելաւելու համար:



•ԴՆԿԻՆՆերը կը շընչեն իրենց գլխուն վրայ գտնուող ծակի մը միջոցով:



•Թիւռքս հոյամողէսին ուղեղը ուրիշ մասէր անասուններու ուղեղներէն երկու անգամ աւելի մեծ էր:



•Աշխարհի վրայ արձանագրուած ամենէն բարձր ջերմաստիճանը պատահած էր Լիպիոյ մէջ, 1922-ին, երբ ջերմաստիճանը ցոյց տուած էր 58 աստիճան տաքութիւն:

•Գիտէ՞ր, որ կարգ մը երկիրներու մէջ հրաբուխի շոգի եւ տաք ջուրեր կը գործածուին ելեկտրականութիւն արտադրելու համար:



•Ճափոնի մէջ ամեն տարի տեղի կ'ունենան աւելի քան հազար երկրաշարժեր: Այս պատճառով երկիրը օժտուած է երկրաշարժերու ահագանգի ամենէն լաւ դրութիւններով:

•Գիտէ՞ր, որ Ասիան աշխարհի ամենէն մեծ ցամաքամասն է: Նոյնիսկ լուսինին մակերեսը անկէ աւելի փոքր է:



•Անտառներու հորեհները կրնան յառաջնալ ժամական 9,7 ըմ արագութեամբ:

•1,7 միլիոն տուար արծող Պուկլոթի Վէյրոնը ճամբան շրջելու արտօնագիր ունեցող ամենէն սուղ ինքնաշարժն է: Ան կրնայ յառաջանալ ժամական 407 ըմ արագութեամբ:




•Երբ 1 թուանշանէն ետք կը դրուի 100 գերօ, այդ թիւը կը կոչուի կուկու:

•Մինչ 1 միլիոն օրը հաւասար է մօտաւորապէս 2700 տարիներու. 1 միլիոն ժամ՝ 114 տարիի, իսկ 1 միլիոն վայրկեան՝ մօտաւորապէս երկու տարուան:

ԺԱՄԱՆՑ



Կրնա՞ս գտնել իրարու նմանող սունկերու երկու փունջերը:



Կրնա՞ս գտնել ստեպղինին հասցնող ճամբան:

Պատրաստե՛ք՝ ՇՈՂԻԿ ՏԵՐ ՂՈՒԿԱՍՏԱՆ

ԱՐԾՈՒԿ ՄԻՆԱՍԵԱՆ. «ԴԻՄԱ...»

Շարունակուած Ա. Էջէն

«Նիկոլ Փաշինեանի գործողութիւններուն պէտք է տրուին քրեաիրաւական գնահատականներ: Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցութիւնները համակարծիք են, որ Փաշինեան պէտք չէ վարչապետ մնայ: Էտմոն Մարուքեան կը ներկայացուի իբրեւ վարչապետի թեկնածու, բայց ատիկա կրնայ ըլլալ արտակարգ ընտրութիւններու ատեն, իսկ հիմա հասարակութեան միասնական թեկնածուն Վազգէն Մանուկեանն է», ըսաւ քաղաքական գործիչը:

Ըստ Միւսասեանի, Նիկոլ Փաշինեանը հայրենիքը զիջելու, հազարաւոր զոհերու եւ տասնեակ հազարաւոր վիրաւորներու թիւ մէկ մեղաւորն է. «Իր պաշտօնակութենէն ետք Փաշինեան չի կրնար ազատօրէն շրջիլ փողոցները: Անոր միակ ապահով ընտրանքը մեկուսացման մէջ գտնուիլն է՝ մինչեւ դատարանի վճիռը: Գոյութիւն չի կրնար ունենալ այլ հեռանկար, որ ան հեռանայ երկրէն կամ խուսափի պատասխանատուութենէն: Իշխող խմբակցութեան կողմէ սեփական թեկնածու առաջադրելը եւս անընդունելի է, իրենց խումբէն ով ալ ըլլայ, չի կրնար ուղղել ստեղծուած վիճակը, ուստի անոնք բոլորը պէտք է անցընցում հեռանալն»:

Արծուիկ Միւսասեան դիտել տուաւ, որ այս իշխանութեան գոյութեան իւրաքանչիւր պահ կորստաբեր է, արդէն Դայաստանի մէջ թէ՛ մարդկային, թէ՛ տարածքային, թէ՛ բարոյական կորուստներ կ'արձանագրուին, եւ այդ ճգնաժամը հետզհետէ կը խորանայ. «Ի տարբերութիւն 2018-ին՝ այսօր ոչ թէ իշխանութեան, այլ հայրենիքի փրկութեան խնդիր կայ: Իշխանութեան եկողը պէտք է լուրջ համարձակութիւն, պատասխանատուութիւն ունենայ, այսօր իշխանութիւն ստանձնելը ինքզինք զոհաբերելու պատրաստ ըլլալու համագործ: Պատգամաւորներուն մեծ մասը պէտք է զգայ վտանգը, որ պիտի յայտնուին պատմութեան աղբանոցին մէջ, ուստի պէտք է ընտրել արժանապատիւ ուղին: Միակ ելքը աթոռը պահելով՝ խմբակցութենէն դուրս գալն ու Վազգէն Մանուկեանի օգտին քուէարկելն է»:

Արծուիկ Միւսասեան շեշտեց, որ Նիկոլ Փաշինեանի վարքագիծը արժեքզուգած է մեր երեսուն տարիներու ձեռքբերումները, նսեմացուած է բոլոր ազատամարտիկներուն արժանիքը. «Եթէ իշխանութիւնը այսօր կարողութիւն չունի լուծելու նոյնիսկ նուազագոյն խնդիրը՝ գերիներու ու անհետ կորսուածներու վերադարձի ապահովումը, ի՞նչ իշխանութեան մասին է խօսքը: Իմքայականները պէտք է պատասխանեն՝ ինչո՞ւ առայսօր դաւաճան Նիկոլ Փաշինեանի կողքին են: Անոնք ծրագիրներ ունենի՞ր բարձր աշխատավարձ եւ այլն, անոնք աւելին կը ստանան, եթէ այսօր որոշեն պաշտպանել հայրենիքը», եզրափակեց ան:

ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ՖՈՒԹՊՈԼ

ՎԱՂԸ՝ ԶՍԸՄ ՊՈՒՐՃ ԶԱՄՈՒՏ-ՆԱՍԱՐԻ ԶԱՏԱՍ



Լիբանանի ֆուտբոլի 2020-2021 տարեշրջանի բաժակի մրցաշարքին ծիրին մեջ, շաբաթավերջին կը կատարուին գտումի Ա. հանգրուանի մրցումները:

Ինչպես ծանօթ է, բաժակի մրցաշարքերը կը կատարուին **Նաք աուբի** դրությամբ: Զետեաբար, պարտուող խումբը մրցաշարքէն դուրս կը մնայ, մինչ յաղթականը կը շարունակէ իր երթը:

Լիբանանի Դ. դասակարգին մէջ հանդէս եկող ԶՍԸՄ Պուրճ Զամուտի կազմը վաղը՝ կիրակի, 6 դեկտեմբերին, մրցում ունի կատարելիք Նասըր Զատասի դէմ:

Այս մրցումը, որ պիտի սկսի առաւօտեան ժամը 10:30-ին, տեղի պիտի ունենայ Պիամտունի քաղաքապետութեան մարզադաշտին վրայ:

ԶՍԸՄ-ի մարզիկներէն կ'ակնկալուի ամէն գնով յաղթել իրենց մրցակիցին:

3x3 ՊԱՔԵԹՊՈԼԻ ՄՐՅԱՇԱՐՔ՝ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՅԵԱԼ ԷՄԻՐԱԹԻՒՆՆԵՐՈՒՆ ՄԵՋ



Կազմակերպութեամբ մարզական միջոցառումներ կազմակերպող «Սփորթ Մանիա-Տուայ» ընկերութեան, վերջերս Տուայայի մէջ (Արաբական Միացեալ Էմիրութիւններ) տեղի ունեցաւ պասքեթպոլի 3x3 մրցաշարքը, որ միշտ ալ մեծ խանդավառութեամբ կը կատարուի:

Նշենք, որ անոր կողքին տեղի ունեցաւ Նաե **«թրի փոյնթ»**-ի մրցաշարքն ալ:

Վերոնշեալ երկու մրցաշարքերն ալ կատարուե-



ցաւ տեղւոյն պասքեթպոլի երկու ընկերութիւններու կողմէ, որոնք բաւական մեծ փորձառութիւն ունին տարբեր տեսակի միջազգային մրցաշարքեր հիւրընկալելու մէջ:

Անոնց իրենց մասնակցութիւնը բերին շուրջ տասը խումբեր, որոնց կարգին՝ «Էլիթ-Փրօ», «Չեմփս Աքատեմի», «Փի. Էս. Էյ. Աքատեմի» եւ ուրիշներ:

Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը:

Նշենք, որ «Քորոնա» ժաիրի համաճարակին պատճառով, լիբանանեան «Սփորթ Մանիա» ընկերութիւնը Լիբանանի մէջ սառեցուցած է իր գործունեութիւնը եւ Տուայայի մէջ հիմնած իր նոր մասնաճիւղը, որ բաւական աշխուժ կը գործէ:

ՈՒԿՊԻ - ԻՐՆԻՐՆ

ԼԻԲԱՆԱՆՑԻ ՂԱՍՍԱՆ ԺԱՆ ԶԱԺԺԱՐ ԸՆՏՐՈՒԵՑԱՒ ԱՍԻՈՑ ՖԵՏԵՐԱՍԻՈՆԻ ԱՆԴԱՍ



Լիբանանի Ռակպի-Ինիընի ֆետերասիոնի Նախագահ Դասսան Ժան Զաժժար բաւական կարեւոր պաշտօն մը ստանձնեց, երբ ընտրուեցաւ Ասիոյ Ռակպի-Ինիընի ֆետերասիոնի անդամ:

Նշենք, որ առաջին անգամ ըլլալով լիբանանցի մը մաս կը կազմէ Ասիոյ ֆետերասիոնին:

Այս ընտրութիւնները տեղի ունեցան առջանց դրութեամբ, եւ անոնց իրենց մասնակցութիւնը բերին 29 երկիրներու ներկայացուցիչներ:

Զաժժար ստացաւ 23 ձայն:

Նշենք, որ Լիբանանի Ռակպի-Ինիընի նոր ֆետերասիոնին ընտրութիւնները տեղի պիտի ունենան 21 դեկտեմբերին:

ԿՈՓԱՍԱՐՏ

ԳՈՌ ԵՐԻՑԵԱՆԻ 14-ՐԴ ՅԱԶՈՐԴԱԿԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ

Միջին քաշային կարգի հայ արհեստավարժ կռիւամարտիկ Գոր Երիցեան, երէկ արձանագրեց իր 14-րդ յաջողական յաղթանակը՝ արիեստավարժ **Ռիսկի** վրայ:

Լոս Անճելըսի մէջ (Միացեալ Նահանգներ) «Փանչ Պրքսիսկ Փրոմոշըն»-ի կազմակերպած մենամարտին ընթացքին, Երիցեան ժամանակէն առաջ վճռեց մենամարտին ելքը, երբ 6-րդ **ռաունտին Նաք աուբի** ելքարկեց մեքսիքացի իր մրցակիցը՝ Մահորի Մոնթեց:

Այսպիսով, Երիցեան շարունակեց իր անպարտելիութեան շարքը:



ԿՈՓԱՍԱՐՏ

ԿԱՐԵՆ ՏՕՆԱԿԱՆԵԱՆ ԿԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԱՐԴԵՍՏԱՎԱՐԺ ՄԵՆԱՍԱՐՏԻՆ

Երոպական խաղերու պրոնգէ մենալակիր, Զայաստանի բազմակի ախոյեան եւ Զայաստանի կռիւամարտի ազգային հաւաքականին մաս կազմող Կարեն Տօնականեան Վատիքաւքազի մէջ կը Նախապատրաստուի 24 դեկտեմբերին տեղի ունենալիք իր առաջին արիեստավարժ մենամարտին:

Ան իր փորձերը կը կատարէ փորձառու մարզիչ Վիթալի Սլանովի ղեկավարութեամբ, որ միենային ժամանակ առաջին ծանր քաշային կարգի աշխարհի ախոյեան ռուս կռիւամարտիկ Մուրատ Քասիեւի մարզիչն է:

Անոր հետ միասին ռուսական վերոնշեալ քաղաքը մեկնեցան Նաե Գորգէն Մարդեան (69 քկ) եւ Նարեկ Մանասեան (91 քկ)՝ իրենց մարզիչ ու-



նենալով Ռոպերթ Պետրոսեանը: Անոնք բոլորն ալ մինչեւ 22 դեկտեմբեր հոն պիտի մարզուին, իսկ Մոսկուայի մէջ իրենց մենամարտերուն պիտի սկսին 24 դեկտեմբերէն սկսեալ:

ՄԱՐՄԱՍԱՐԶՈՒԹԻՒՆ

ԶԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՐԿՈՒ ՄԱՐՄԱՍԱՐԶԻԿ ԿԸ ՄԱՍՆԱԿՑԻ ՎՈՐՈՆԻՆԻ ԲԱԺԱԿԻ ՄՐՅԱՇԱՐՔԻՆ

Զայաստանի Ազգային ողիմպիական կոմիտէին մամլոյ քարտուղարութենէն կը տեղեկանանք, որ մարմնամարզութեան տարեվերջի միջազգային աւանդական մրցաշարքը, Նըւիորուած՝ ողիմպիական ախոյեան Միխայիլ Վորոնիսի յիշատակին, տեղի պիտի ունենայ 17-21 դեկտեմբերին, ռուսական Փենզա քաղաքին մէջ, առանց հանդիսատեսներու:

Այս մրցաշարքին Զայաստանը պիտի ներկայացնեն հաւաքականի յառաջատար, 28 տարեկան Արթուր Դաւթեան եւ 26 տարեկան Արմէն Պետրոսեան: Անոնք երկուքն ալ հանդէս պիտի գան բազմամարտի մրցումներուն:



Նշենք, որ ներկայիս Զայաստանի մարմնամարզութեան տղոց հաւաքականը Միւնքի մէջ ուսումնամարզական հաւաք մը կը կատարէ Պիեթրոուսիոյ ազգային խումբին հետ:

ԸՍՐԵԱՍԱՐՏ. ԱՇԽԱՐՀԻ ԲԱԺԱԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՐՅԱՇԱՐՔ

ԶԱՅԱՍՏԱՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԿԸ ԲԵՐԷ ԱԶԱՏ ՈՃԻ 8 ԸՍԲԻՇՈՎ

12-18 դեկտեմբերին Սերպիոյ մայրաքաղաք Պեկրատի մէջ տեղի պիտի ունենայ աշխարհի ըմբշամարտի բաժակի անհատական մրցաշարքը:

Զայաստանի ըմբշամարտի ֆետերասիոնը յայտնեց, որ այս մրցաշարքին Զայաստանը պիտի ներկայցնեն ազատ ոճի 8 ըմբիշներ:

Այդ ըմբիշներն են՝ Արսէն Յարութիւնեան (57 քկ), Ռազմիկ Պապիկեան (61 քկ), Վազգէն Թեւեան (65 քկ), Արման Անդրեասեան (70 քկ), Զրայր Ալիխանեան (74 քկ), Արման Աւագեան (79 քկ), Յովհաննէս Մխիթարեան (86 քկ), Յովհաննէս Մաղաքեան (125 քկ):

Նշենք, որ հաւաքականը իր ուսումնամարզական վերջին հաւաքին սկսաւ Նախորդ 30 նոյեմբերին՝ Օլիմպիաւսի մէջ:



ԳԵՂԱՄ ԿԱԴԻՄԵԱՆ ԸԱՏ ԶԱՒԱՆԱԲԱՐ ԶԵՌԱՆԱՅ ՆԵՄԱՆԵՆ

Զայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի յառաջապահ Գեղամ Կադիմեան շատ հաւանաբար հեռանայ ներկայիս իր մաս կազմած ակումբէն, այս մասին յայտնեց «Թրանսֆերմարքեթ»-ը:

Կադիմեան, որ մաս կը կազմէ Նեմանի (Պիեթրոուսիա), կրնայ հեռանալ իր ակումբէն՝ Նկատի ունենալով, որ անոր պայմանագրութիւնը Նախատեսւած է մինչեւ ընթացիկ տարեշրջանին աւարտը: Ան Նեմանին միացաւ այս տարուան մարտին:

Ան այս տարեշրջանին, իր կազմին հետ իր կատարած 29 մրցումին ընթացքին Նշանակեց 12 կոլ եւ կատարեց 6 **էսիսթ**:

Նշենք, որ վերջին շրջանին ան



ընդգրկուած էր Պիեթրոուսիոյ ֆուտբոլի ախոյեանութեան հերթական հանգրուանի խորհրդանշական կազմին մէջ:

ԵՐՈՊԱԿԱՆ ՖՈՒԹՊՈԼԻ ԸԱԲԱԹԱՎԵՐՋԻ ՄՐՅՈՒՄՆԵՐՈՒՆ ՅԱՅՏԱԳԻՐԸ

- ՌԵԱԼ ՄԱՏՐԻՏԻ ԵՒ ՊԱՐՍԵԼՈՆԱՅԻ ՄՐՅՈՒՄՆԵՐԸ՝ ՕՏԱՐ ԴԱՇՏԵՐՈՒ ՎՐԱՅ

- ԱՅՍՕՐ՝ ԵՈՒՎԵՆԹՈՒՄ-ԹՈՐԻՆՕ ՏԵՐՊԻՆ



Այս շաբաթավերջին տեղի ունենալիք եւրոպական ֆուտբոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ, թեւեւ այդքան ալ զօրաւոր ճակատումներ տեղի պիտի չունենան, սակայն իւրաքանչիւր մրցում կը խոստանայ ըլլալ անակնկալներով հարուստ հանդիպում մը, եւ որեւէ խումբ որեւէ պահու պատրաստ կրնայ ըլլալ անակնկալի բերելու Նոյնիսկ երկրի մը գործող ախոյեանին:

Ռեալ Մատրիտ եւ Պարսելոնա, որոնք իրենց մրցումները պիտի կատարեն օտար դաշտերու վրայ, կրնան անակնկալ պարտութիւններ կրել:

Իտալիոյ մէջ բաւական հետաքրքրական հանդիպում մը կը խոստանայ ըլլալ Եուվենթուս-Թորինօ **տերալի**:

Գերմանիոյ մէջ, Պայերն Միւնխիւ-Լայպցիգի մրցումը պիտի ըլլայ գագաթի ճակատում մը:

Ստորեւ՝ շաբաթավերջի մրցումներուն ամբողջական յայտագիրը (ժամերը՝ Պէյրոլի ժամանակացոյցով).

ԱՆԳԼԻԱ. 11-րդ հանգրուան	ԺԱՄ
(Այսօր)	
Պրելի-Էվըրթըն	14:30
Մանչեսթըր Սիթի-Ֆուլհեմ	17:00
Ուեսթ Յամ-Մանչեսթըր Եունայթըտ	19:30
Չելսի-Լիօ Եունայթըտ	22:00
(Վաղը)	
Ուեսթ Պրոմուիչ Ալալըն-Զրիսթալ Փալաս	14:00
Շեֆիլտ Եունայթըտ-Լայսթըր Սիթի	16:15
Թոթեմհամ-Արսենալ	18:30
Լիվըրքուլ-Դուվլ	21:15
(Երկուշաբթի)	
Պրայքըն-Սաութհեմփթըն	22:00
ՍՊԱՆԻԱ. 12-րդ ԶԱՆԳՐՈՒՄՆ	
(Այսօր)	
Լեվանթ-Կեթաֆէ	15:00
Սեւիլլա-Ռեալ Մատրիտ	17:15
Աթլետիքո Մատրիտ-Ռեալ Վալադոլիտ	19:30
Զատիս-Պարսելոնա	22:00
(Վաղը)	
Կրանտա-Յուսքա	15:00
Օասունա-Ռեալ Պէթիս	17:15
Վիարեալ-Էլչէ	19:30
Ալաւես-Ռեալ Սոսիետատ	22:00
(Երկուշաբթի)	
Եյպար-Վալենսիա	22:00
ԻՏԱԼԻԱ. 10-րդ հանգրուան	
(Այսօր)	
Սիւցիա-Լազիօ Ռոմա	16:00
Եուվենթուս-Թորինօ	19:00
Ինթեր Միլան-Պոլոնիա	21:45
(Վաղը)	
Զեյաս Վերոնա-Քալիարի	13:30
Փարմա-Պեներվենթօ	16:00
Է. Ս. Ռոմա-Սասուոլօ	16:00
Ուտինեզէ-Աթալանթա	16:00
Քրոթօն-Նափոլի	19:00
Սամոորիա-Ա. Սե. Միլան	21:45
(Երկուշաբթի)	
Ֆիորենթինա-Ճենովա	21:45
ԳԵՐՄԱՆԻԱ. 10-րդ հանգրուան	
(Այսօր)	
Բեյլն-Վոլֆսպուրկ	16:30
Արմինիա Պիլըֆելտ-Մայնց-05	16:30
Այնթրախթ Ֆրանքֆորթ-Պորտսիա	
Տորթմունտ	16:30
Ֆրայպուրկ-Մեյնշընկլատայի	19:30
Պայերն Միւնխիւ-Լայպցիգի	19:30
(Վաղը)	
Վերտըր Պրեմըն-Շթութկարթ	16:30
Շալքէ-Պայեր Լեւըրքուզըն	19:00
(Երկուշաբթի)	
Յոֆքնիայմ-Օլգապուրկ	21:30
ՖՐԱՆՍԱ. 13-րդ հանգրուան	
(Այսօր)	
Ռենն-Լանս	18:00
Մոնպելիէ-Փարիզ Սեն Ժերմէն	22:00
(Վաղը)	
Լիլ-Մոնքօ	14:00
Մեծ-Լորիան	16:00
Պորտօ-Պրետք	16:00
Տիշոն-Սենթ Էթիեն	16:00
Նանթ-Սթրազպուրկ	16:00
Ռեմ-Լիս	18:00
Մեմ-Լիոն	22:00

ՄԻԱՑԵԱԼ ՆԱՅԱՆՈՒՆՈՒ ՔՈՆԿՐԵՍԻՆ ՄԵՋ ՏԱՊԱԼԱԾ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՄԸ

Միացեալ Նահանգներու Քոնկրետին մէջ տապալած է հակահայկական նախագիծ մը: Ծերակոյտի եւ Ներկայացուցիչներու տան անդամները 2021 թուականի՝ ազգային պաշտպանութեան հաստատման վերաբերեալ օրէնքին վերցուցած են հակահայկական ձեւակերպումներ բովանդակող գեկուցումը, որ կը վերաբերի Ուքրանիոյ, Վրաստանի, Մոլտովայի եւ Ազրայէճանի մէջ ներքին տեղահանուածներու կարգավիճակին: Այս մասին կը հաղորդէ Ամերիկայի Յայդատի յանձնախումբը, որ այդ գեկուցումը որակած էր «թշնամական ու միակողմանի» եւ աշխատանքներ տարած զայն չեղեալ նկատելու ուղղութեամբ:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսեան իր կարգին Դիմատետերի վրայ գրած է, որ բացի անկէ, որ հայ լուսկիստներու աշխատանքին շնորհիւ հակահայ բանածելը դուրս մղուեցաւ, շրջանառութեան մէջ կան հակաթրքական եւ հակաազրայէճանական նախագիծեր:

«Հայաստանի իշխանութիւնները այս ուղղութեամբ գործարդած են գերօ ջանք», գրառումը եզրափակած է միջազգայնագետը:

«ՇՐՋԱՆԻ ԲՈԼՈՐ ԱՅԱԲԵԿԻՉՆԵՐԸ ԿՐԹՈՒԹԻՒՆ ԿԸ ՍՏԱՆԱԼ ՍԵՈՒՏԱԿԱՆ ԱՐԱՔԻՈՅ ՀՈԿԱՆԱԽՐԱԾ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՆ ՄԵՋ» Կ’ԸՍԷ ԽԱԹԻՊԵՍԷ

Իրանի արտաքին գործոց նախարարութեան բանքեր Սայիտ Խաթիպատեւ նշած է. «Շրջանի իւրաքանչիւր ահաբեկչական խմբաւորում կրթութիւն ստացած է Սեուտական Արաքիոյ կողմէ ֆինանսաւորուող կրօնական դպրոցներուն մէջ»: Այս մասին կը հաղորդէ «Ալմաստարնիուզ» կայքը:

Այս առնչութեամբ, երկրի արտաքին գործոց նախարարութեան բանքերը իր թուիթթրէան էջին վրայ կատարած է գրառում մը, ուր մանրամասնած է. «Սեուտական Արաքիոյ ոչ մէկ խառնաշփոթ չի կրնար թաքցնել այս տգեղ իրողութիւնը»:

Այլ գրառումով մը ան շեշտած է. «Եմէնի մէջ անոնց ոճրագործութիւնները եւ լուրջորոշ ժամալ հաշուկնի տխրահռչակ սպանութիւնը անոնց այլ հնարքներն են, եւ ատկէ ետք պաղետսիսցիներու դէմ ահաբեկչութեան հովանաւոր պետութեան կողքին կանգնիլն Է... Սեուտցիները պէտք է փոխեն իրենց ընթացքը: Լարուածութիւնը բորբոքելու քաղաքականութիւնը այլեւս կարելի չէ տանիլ»:

«ՌՈՒՄԻԱՆ ԶԷ ՓՈԽԱԾ ԼԵՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱԴԻ...

Շարունակուած Ա. Էջէն

«Նախագահ Փութին ըսած է, որ Ղարաբաղը ինքնին չէ ճանչցուած, անկիւ չէ ճանչցուած նոյնիսկ Հայաստանի կողմէ: Նախագահ Փութին այս մասին խօսած է», յիշեցուցած է Զրեմիլի բանքերը:

Խօսելով ռուս-թրքական յարաբերութիւններուն մասին՝ Փեքըով յայտնած է, որ Ռուսիոյ եւ Թուրքիոյ միջեւ յարաբերութիւնները կարեւոր են Մոսկուայի, Անգարայի եւ շրջանային անվտանգութեան ու կառուցութեան համար:

«Այս յարաբերութիւնները փոխշահաւետ են եւ հիմնուած մէկգմէկու ներքին գործերուն չխառնուելու եւ իրարու շահերը յարգելու սկզբունքներուն վրայ: Նոյն ատեն, ի հարկէ, մեր յարաբերութիւններուն մէջ կան տարակարծութիւններ: Խրիմը լուրջ տարակարծութիւն է, այստեղ մենք տրամազծօրեն հակառակ տեսակետ ունինք: Մենք պիտի շարունակենք տեղեկացնել մեր թուրք գործընկերներուն Խրիմի վերաբերեալ մեր հետեւողական դիրքորոշման մասին», նշած է Փեքըով:

Ան անցուցած է, որ Ռուսիան իր դիրքորոշումը կը շարունակէ Թուրքիոյ յայտնել շատ հետեւողական ու համբերատար կերպով:

ԱԶՐԱՅԵՅԻՆ ԹՈՒՐԵԻԱՅԷՆ ՆԵՐԱԾԱԾ Է 256 ՄԻԼԻՈՆ ՏՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹԵԱՄԲ ԶԻՆԱՍԹԵՐԸ

Ազրայէճան 2020 թուականի յունուարէն նոյեմբեր երկարող ժամանակաշրջանին Թուրքիայէն ներածած է 256 միլիոն տոլար արժողութեամբ զէնք եւ սպառազինութիւն:

Թրքական իշխանամետ «Ենի Շաֆաք» օրաթերթը կը հաղորդէ, որ վերջին 11 ամիսներուն ընթացքին Թուրքիայէն զէնքի դէպի Ազրայէճան արտածումը աճած է 600 առ հարիւրով:

Ազրայէճան Թուրքիայէն ներմուծած զինամթերքն ու սպառազինութիւնը օգտագործած է Լեռնային Ղարաբաղի պատերազմին ընթացքին:

Ըստ «Ենի Շաֆաք»-ի, Ազրայէճանի



կողմէ օգտագործուող թրքական պաշտպանական արդիւնաբերութեան արտադրանքը գրաւած է աշխարհի ուշադրութիւնը: Բազմաթիւ երկիրներ Լեռնային Ղարաբաղի պատերազմէն ետք Թուրքիոյ դիմած են՝ տեղական եւ ազգային ներուժով արտադրուած ապրանքները գնելու նպատակով:

ԸՍՏ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՅԱՆՈՒՆՈՒ ՄՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵՆԸ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՅՈՒՅԻՉԻ ՄԸ

ԻՐԱՆԻ, ՄԻԱՑԵԱԼ ՆԱՅԱՆՈՒՆՈՒ ԵՒ ԻՄՐԱՅԷԼԻ ՄԻՋԵՒ ԶԻՆԵԱԼ ՏԱԳՆԱԴԻ ՄՊԱՌՆԱԼԻԸ ԶԿԱՅ

Ներկայիս Իրանի, Միացեալ Նահանգներու եւ Իսրայէլի միջեւ զինեալ տագնապի սպառնալիք չկայ: ԹԱՍՍ լրատու գործակալութիւնը կը հաղորդէ, որ այս մասին յայտարարած է Իրանի եւ Վենեզուէլայի հարցերով Միացեալ Նահանգներու յատուկ ներկայացուցիչ Էլիոթ Ապրամս:

Պատասխանելով այն հարցումին, թէ իրականութեան մէջ կա՞յ Միացեալ Նահանգներու կամ Իսրայէլի կողմէ յառաջիկային Իրանը հարուածելու եւ ատոր իբրեւ հետեւանք զինուորական բախումի իրական սպառնալիք, Ապրամս ըսած է. «Եթէ ես ստիպուած ըլլայի մէկ բառով պատասխանել, ես պիտի ըսեի՝ «ոչ»: Շատ բաներ, ինչ որ կը կարողամ թերթերուն մէջ, զիս կը ստիպեն ժպտալ: Ես կը նկատեմ, որ ատիկա ըստ կարելոյն շատ թերթ վաճառելու փորձ է»:

Անոր համաձայն, փորձագետները, որոնք այժմ կը Նախազգուշացնեն Իրանի հիւլէական բնագետ Մոհսեն Ֆախրիգատիի սպանութեան պատճառով պատերազմի հաւանականութեան մասին, նոյնը կ’ընեն 2020 թուականի յունուարին Միացեալ Նահանգներու կողմէ զօրավար Զասմ Միւլէյմանիի սպանութենէն ետք:

«Ինչպիսի՞ն էր իրանեան արձագանքը Միւլէյմանիի սպանութենէն ետք: Փաստացիօրէն, ոչ մէկ առանձնայատուկ բան», ըսած է ամերիկացի դիւանագետը: Նոյն ատեն, ան կարծիք

ԸՍՏ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՅԱՆՈՒՆՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹԵԱՆ ՏԵՐԵՆԻՆ

ՎԵՐՋԻՆ 75 ՏԱՐՈՒԱՆ ԸՆԹԱՅՔԻՆ ԺՈՂՈՎՐԿԱՎՈՐՈՒԹԵԱՆ ՄԵԾԱԳՈՅՆ ՄՊԱՌՆԱԼԻԸ ԶԻՆԱՍԱՆՆ Է

Միացեալ Նահանգներ յայտնած են երկրին համար վերջին 75 տարուան մեծագոյն սպառնալիքի անունը: Կը պարզուի, որ այս բոլոր տարիներուն համաշխարհային գերակայութեան տնտեսական, զինուորական, ճարտարագիտական, ինչպէս նաեւ ժողովրդավարութեան ու ազատութեան ոլորտներուն մէջ Միացեալ Նահանգներուն խանգարած է Զինաստանը: «Ռոյթըրզ» լրատու գործակալութիւնը կը հաղորդէ, որ այս եզրակացութեան յանգած է Միացեալ Նահանգներու ազգային հետախուզութեան տօրեն Ճոն Ռետըլիֆ՝ «Ուոլ Սթրիթ Ճընըլ»-ի համար Նախատեսուած իր յօդուածին մէջ:

Ռետըլիֆ բացատրած է, որ այս եզրակացութիւնը կատարած է ոչ թէ գերօ հիմքով, այլ՝ հետախուզական տեղեկութեան հիման վրայ: Անոր համաձայն, իրեն հասանելի եղած է բոլոր տարիներուն ընթացքին Միացեալ Նահանգներու կողմէ ստացուած հետախուզական տուեալներու մեծագոյն չափաբաժինը: Ստացուած տեղեկութիւնը ուսումնասիրելէ ետք ան եկած է այն եզրակացութեան, որ նոյնիսկ Զինաստանը ներկայիս մեծագոյն սպառնալիքն է Միացեալ Նահանգներուն համար եւ Համաշխարհային Բ. պատերազմէն ի վեր աշխարհի վրայ ժողովրդավարութեան եւ ազատութեան համար մեծագոյն սպառնալիքը:

«Զինաստանը մտադիր է գերիշխել Միացեալ Նահանգներուն եւ ամբողջ աշխարհին՝ տնտեսական, զինուորական եւ ճարտարագիտական ոլորտներուն մէջ», կը գրէ Ռետըլիֆ:

Հեղինակը իբրեւ օրինակ կը նշէ



Միացեալ Նահանգներու մէջ արդիւնաբերական, ճարտարագիտական եւ գիտական լրտեսութեան համար չինեւրոն բազմաթիւ ձեռնարկութիւնները: Ամէն տարի Զինաստանի քաղաքացիները կը գողնան 500 միլիառ տոլարի ամերիկեան մտաւոր սեփականութիւն, ներառեալ զինուորական ոլորտի գիտելիքներ:

«Միացեալ Նահանգներէն զինուորական ճարտարագիտութիւններու գողութիւնը ուղղուած է Զինաստանը աշխարհի գլխաւոր զինուորական տէրութիւնը դարձնելուն: Զինական բանակի զինուորներուն վրայ փորձարկումներ կը կատարուին՝ կենսաբանօրէն անելի զարգացած կարելիութիւններ ունեցող զինուորներ տանալու յոյսով», կը նշէ Միացեալ Նահանգներու հետախուզութեան պետը:

Միացեալ Նահանգներու ազգային հետախուզութեան պետը կը նշէ, որ Միացեալ Նահանգներու հետախուզական ծառայութիւններու ֆինանսաւորմը այնպէս մը վերաբաշխուած է, որ հիմնական ուշադրութիւնը պիտի կեդրոնանայ Զինաստանի վրայ:

«ՄԵՆԸ ԳԻՏԵՆԸ, ԹԷ Ո՛Վ ՄՊԱՆՆԱԾ Է ՖԱԽՐԻԶԱՏԷՆ, ԵՒ ՎՐԷԺ ՊԻՏԻ ԼՈՒԾԵՆԸ»

Կ’ԸՍԷ ՌՈՒՀԱՆԻ

Իրանի նախագահ Հասան Ռուհանի իր թուրք պաշտօնակից Ռեճեփ Թայիփ Էրտողանի հետ հեռաձայնային հաղորդակցութեան ընթացքին ըսած է, որ Թեհրան իրեն իրաւունք կը վերապահէ ժամանակին պատասխանելու երկրի հիւլէական ծրագիրի զըլխաւոր մասնագէտ, գիտնական Մոհսեն Ֆախրիգատիի սպանութեան: Այս մասին կը հաղորդէ «Ալմաստարնիուզ» կայքը:

«Կասկած չկայ, որ իրանցի գիտնականի սպանութիւնը կը վկայէ Իրանի ժողովուրդի իրական թշնամիներուն անգորութիւնը, եւ այդ մեծ ոճիրին դէմ վրէժը Իրանի կառավարութեան իրաւունքն է», ըսած է Ռուհանի:

Ան շնորհակալութիւն յայտնած է Էրտողանին՝ Իրանի ժողովուրդին հետ Թուրքիոյ համերաշխութեան եւ Ֆախրիգատիի սպանութիւնը դատապարտելուն համար՝ անցնելով, որ Իրանի համար բաւական յստակ է, թէ ո՛վ պատասխանատու է այդ գործողութեան եւ սպանութեան համար:

Ռուհանի ըսած է, որ Իրանի հիւլէական ծրագիրին առանցքային անձը ըլլալով՝ Ֆախրիգատի իր կենսի վերջին ամիսներուն պայքարած է «Զորոնա» ժաիրին դէմ, աւարտած է հետազօտութիւնը եւ արտադրած բժշկական սարքաւորումներ ու ախտորոշիչ քննութիւններ:

ՀՄԸՄ-Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆԸ...

Շարունակուած Ա. Էջէն

դրամ»-ին, Արցախին ու հայկական բանակին կատարեցին նկատառելի նուիրատուութիւններ, հայկական դեսպանատուներու եւ համայնքներու պատասխանատու մարմիններու հետ գործակցաբար մասնակցեցան Արցախի ի նպաստ ցուցական-քարոզչական նախաձեռնութիւններու, իսկ երբ անոնցմէ պահանջուեցաւ անելի՜ն, անոնք բնաւ չսակարկեցին եւ տուին ամէնէն թանկագինը՝ սեփական կէտնքը: ՀՄԸՄ հայ հողին, հայ սահմանին եւ հայ մարդու պաշտպանութեան կրիներուն ընծայաբերեց 10 նահատակներ, որոնք իրենց սրբազան արեամբ գրեցին նորօրեայ մեր պատմութեան սխրալի էջերը:

Հայրենիքի հանդէպ իր բարոյական պարտքն ու պարտականութիւնը կատարած ՀՄԸՄ-ը այսուհետեւ եւս պիտի շարունակէ գործել ի սպաս հայրենիքի, ի խնդիր հօգօր Հայաստանի եւ վերականգնեալ ու վերածաղկեալ Արցախի՝ հաւատարիմ իր պատմական առաքելութեան եւ դաւանած ազգային արժեքներուն:

ՀՄԸՄ-ի այս հաստատականութիւնը, սակայն, կ’ենթադրէ համազգային վատահոլութիւն ներշնչող, արժանապատիւ իշխանութեան մը ներկայութիւնը երկրի առաջնորդող դէպի, ինչ որ այսօր կը բացակայի՝ պարտուած, վարկաբեկուած եւ ժողովուրդի լայն շերտերէն մերժուած ներկայ ղեկավարութեամբ:

Արդ, ՀՄԸՄ-ը կը պահանջէ իշխանութեան ինքնակամ եւ անցնցում հեռացումը, որպէսզի կարելի ըլլայ ներքաղաքական իրավիճակը խաղաղեցնել եւ ազգային բոլոր ուժերու համախմբումով կազմել հայրենիքի փրկութեան կառավարութիւն մը, որ պիտի կարենայ մեր երկիրն ու ժողովուրդը դուրս բերել իր ներկայ օրհասական վիճակէն»:

ԷՐՏՈՂԱՆ ԵՒ ՌՈՒՀԱՆԻ...

Շարունակուած Ա. Էջէն

Թուրքիոյ նախագահը նշած է, որ Լեռնային Ղարաբաղի մէջ խաղաղութիւնն ու կայունութիւնը պիտի ընձեռեն նոր կարելիութիւններ, որոնք օգուտ պիտի բերեն շրջանի երկիրներուն, ներառեալ Հայաստանը:

Բանակցութիւններու ընթացքին նաեւ քննարկուած են թուրք-իրանեան յարաբերութիւններն ու շրջանային այլ հարցեր: Էրտողան ցուակցած է Ռուհանիին՝ Իրանի հիւլէական ծրագիրի ղեկավար Մոհսեն Ֆախրիգատիի մահուան համար:

Ըստ «ԹԷ.ՌԷ.ԹԷ. Ուրլու Նաու»-ի, հեռաձայնային հաղորդակցութեան ընթացքին նշուած է, որ Ազրայէճանի հողային ամբողջականութիւնն ու գերիշխանութիւնը պէտք է պաշտպանուի:

Իրանեան ԻՍԼԱՄ լրատու գործակալութիւնը իր կարգին կը հաղորդէ, որ հեռաձայնային հաղորդակցութեան ընթացքին Իրանի նախագահ Հասան Ռուհանի ընդգծած է շրջանին մէջ ահաբեկիչներու ազդեցութեան տարածման եւ ատկէ բխող խնդիրներու կանխարգիլման անհրաժեշտութիւնը:

ՀՈԳԵՀԱՆԳԻՍ

ՅՈԿՅԱՆՆԵՍ ՊԷԼԵՍԻ մահուան քառասունքին առիթով հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի կիրակի, 6 դեկտեմբեր 2020-ին, Նոր Ատանայի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ, յաւարտ Ս. պատարագի:

ԵՐՈՒՆԴ ՍՅԱՆՊՈԼԵԱՆԻ (Զելիկ) մահուան Ա. տարելիցին առիթով հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի կիրակի, 6 դեկտեմբեր 2020-ին, Այն-ճարի Ս. Պօղոս եկեղեցւոյ մէջ, յաւարտ Ս. պատարագի: